



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Open envelope

891.99

Հ 63

1138

Հիմնային Ա.

Պ Ա Մ Ա Ր Ա


Writing of  
Duties

# ՎԻՊԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

ՀՐԱՄԱՐՄԿՈՒԹԻՒՆ Յ. Ա. ԶԱՎՈՒ. Ա. Բ.

Թիւ 2

291.99  
763

# ԹԱՄԱՐԱ

ԻՐԱԿԱՆ ՎԵՊ  
ԺԱՄԱՆԱԿԱԿԻ Ց ԿԵԱՆՔԻ



ՀԵՂԻՆԱԿ  
ԱՐՄԵՆ ՇԻՏԱՆԵԱՆ

Տպագր. Յ. Ա. ԶԱՎՈՒ. Ա. Բ.


A 80575

Կեդրոնատեղի՝ տպարան ՄԱՍԻՄ  
8, Քանր Էլ Լու - Լուա — Ֆակիալա

ԳԱՀԻՐԵ



1930





086

# ԹԱՄԱՐԱ

( ԱՐԱԿԱՆ Ա. Հ. Պ )



## Ա. ՄԱՍ

ԳԼՈՒԽ Ա.

1918 թուականին էր :

Երբ համաշխարհային արիւնուլի պատերազմին մէջ մտաւ Պուլկարիա, ևս կը գտնուէի Ռումանիոյ Պուլքը քաղաքը, ուր ուսուցչութեամբ կը զբազէի : Չի նայելով որ հայ ժողովուրդը Մեծ Պետութեանց կողմէն արիւն կը թափէր, դարձեա'լ ռումանական կոստավարութիւնը հարկադրեց զիս որ հեռանամ երկրէն, որովհեաեւ պուլկարական հայտակ էի, և, հեռաւարար, Ռումանիոյ թշնօմի :

Կնոջս և երկու անչափահաս զաւակներուս հետ Ռուսիա մեկնեցայ և Օտեսա քաղաքին մէջ «Գաղթականական» կրթարան » մը բանալ յաջողեցայ : Ռուսմանիայէն հոն ապաստանած էին մօտ 4-5 հազար զաղթականներ և մտս մըն ալ զինուորական փախըստականներ :

Օտեսայի կրթական տեսուչը շատ սիրալիք կերպով մը արամազրեց հոյակալ շէնք մը : Իսկոյն ուսուցչական ընտրեալ կազմով մը սկսայ դասաւան-

դութեան։ Սաներու և սանուհիներու թիւը Յ-է հա-  
րիւրէն աւելի եղաւ։

Այդ միջոցին էր որ ներկայացաւ ինծի մանկա-  
մարդ ուսուցչուհի մը, և առաջարկեց որ պաշտօն մը  
տամ իրեն ռուսերէն լեզուն դասախոսելու համար։

Հազիւ քսանեհինգ տարու կար։ Բարձրահասակ-  
ու փափկակազմ մարմին մը ունէր։ Զափազանց պարզ-  
հագուած ըլլալուն՝ կարծեցի թէ չքաւոր աղջիկ մըն-  
է որ պաշտօն մը վարելով իր տպրուստը պիտի ճա-  
րէր։

Ի՞նչ ըսէի . . . ի՞նչ պատասխանէի։ Մէկէն ի մէկ-  
կոկորդս խղդուեցաւ և չի կրցի ըսել թէ «Գաղթա-  
կանական կրթարանի» մը պիւսճէն չի թողուր որ  
երկու ուսուցիչներ ունենանք, քանի որ վարձած էինք  
ուսու ուսուցիչ մը։

Մանկամարդ ուսուցչուհին կռահեց թէ ինչու-  
չէի կրնար ընդունիլ իր առաջարկութիւնը։ հետեւա-  
բար քաղցր ժպիտ մը ցոլացնելով իր շրթանց վրայ-  
յարեց։

— Բայց, Պարոն Տեսու՛չ, ես ո'եւէ վարձատրու-  
թիւն մը չեմ ուզեր, այլ բաղձանք է նուիրուիլ հայ-  
մանկան կրթութեան։ Ես տեղւոյս պետական համալ-  
սարանում ուսանելու եկած եմ և ունիմ ապրուսախ-  
միջոցներ։ Եթէ օրական երկու ժամի չափ դասախո-  
սութեան միջոց ունիք, խնդրում եմ որ տրամադրէք  
ինձ։

Երկա՛ր շունչ մը առի։ Տիրութիւնս փարստած-  
էր կերպարանքիս վրայէն։

— Զեր խնդրանքը շատ սիրով կ'ընդունիմ, օրի-  
որդ, յայտնեցի ես՝ սրտազեղ շեշտով մը։ Կը ներէք որ-  
մէկէն ի մէկ չի կրցի պատասխանել, որովհետեւ այն-

աղիւտնէն զոր կանխատեսած եմ, կը վախնամ որ բաց պիտի մնայ:

— Այլպէս լինելը կռահեցի ես, նկատել տուաւմանկամարդ ուսուցչուհին ։ Ճիշտ է որ ներկայ ժամանակում զժուար է անհատական միջոցներով կը թարան մը կառավարել, մանաւանդ որ ձեր աշակերտները չքաւոր գաղթականների զաւակներ են։

— Եթ հաճի՞ք ձեր անունն ու մականունը յայտնելու շնորհքն ընել ինձի, օրիո՞րդ, ընդհատեցի՞ հետաքրքրութան ձայնով մը։

— Անունս Թամարա է և կը կոչուիմ Կարինեան։ Բնիկ Գանձակեցի եմ։ Պատերազմի երկու տարիները կովկասեան ուղմանակատին վրայ հաստատուած «Տատիանա» զինուորական հիւանդանոցին մէջ ծառայութիւն ընելէս ետքը՝ տիսուր ճակատագիր մը ստիպեց որ համալսարանական շրջանս Օսեսոյի մէջ վերջացընեմ։

— Եթ'ոտ լաւ, վաղուընէ սկսեալ կարող էք դասիսկուլու գալ։

— Շնորհակալութիւն, Պարոն Տեսու՛չ, մրմնջեց մանկամարդ ուսուցչուհին և մեկնելու։

Մինակ մնացի ուսուցչական գեղատեսիլ սենեակիս մէջ և սկսայ մտածել։

— Խսկագէս մեծ անձնուիրութիւն, ըսի իւրովին Զի նոյնիւով որ համալսարանի գասերով ծանրաբեռնուած է, գարձեա՛լ օրական երկու ժամ դասախոսելու պիտի դայ։ Թիրեւս, շուտ հաւանական է որ ոյդ երկու ժամերն ոլ իր հանդստեան պահերն եղած ըլլան։

Երբ ես այդ մտածումներու մէջ թաղուած էի, կինս ներս մտաւ, և հարցուց։

— Ո՞վ էր այդ աղջիկը: Ի՞նչ ուզելու եկած էր =  
— Տեղւոյս պետական համալսարանին մէջ ու-  
սանողուհի մըն է և կը փափաքի որ օրական մէկ եր-  
կու ժոմ մեր վարժարանը գայ և ոռւսերէն լեզուն-  
դասախոսէ, պատասխանեցի ես:

— Պիւտճէ չունի՛նք, պիւտճէ չունի՛նք՝ կ'ըսէք և  
դարձեա՛լ ուսուցչուհիներ կը վարձէք, առարկեց կինս=

— Պիտի դասախոսէ՝ առանց դրամական վար-  
ձատրութեան, բացայայտեցի ես:

— Առանց դրամական վարձատրութեա՞ն . . . այդ-  
ի՞նչ անձնուիրութիւն է, ժպտեցաւ կինս ու երկու  
զաւակներուս հետ «Լանժըրօն» կոչուած զրօնավայրը  
գնաց, որ Սև Ծովին վրայ կը նայի և բարձր ու գե-  
ղատեսիլ դիրք մը ունի:

Արդարեւ, հետեւեալ օրը, օրիորդ Թամարա դա-  
սախոսի լու եկաւ: Հակառակ անոր որ կովկասցի էր  
և իր արտասանութիւնները արեւլահայերու հնչում-  
ներով կ'արտայայտուէին, դարձեա՛լ օրիորդ Թամա-  
րա շուտով սիրելի դարձաւ իրմէ դաս առնող ման-  
կանց և ջանաց կարդ մը խորթ նախաղասութիւն-  
ներ չի գործածել:

Անցան երկու ամիսներ . . .

Օրիորդ Թամարա սկսած էր կնոջս հետ մտերմա-  
նալ :

Իրիկուն մը հարցուցինք իրեն թէ իր ծննդա-  
վայրին մէջ ո՞վ ունէր :

Թամարա խոր հառաջանք մը քաշեց և չի կըր-  
ցաւ իր արցունքները զսպել :

Զեռքը հրատապ ճակարին դրաւ ու պահմը մտա-  
յուղ վիճակի մը մէջ խորասուզուեցաւ:

Ես ու կինս իրարու երես նայեցանք և ներքին

զառնութիւն մը զզացինք. և գրեթէ զլջացինք այդ  
հարցումն ընելու:

Մօտ երկու չարաթ էր որ Թամարա կորսնցու-  
ցած էր իր ղեմքին զուարթութիւնը ու լռակեաց վի-  
ճակի մը ենթարկուած էր : Այս յանկարծական փո-  
փոխութեան պատճառը կը նկատէինք կարօտութիւն  
մը, զոր կրնար ունենալ հանդէպ իր ծնողաց և կամ  
իր մէկ սիրելի անձին: Այս էր մեր ենթադրութիւնը:

Արդ Թամարային այդ զրութիւնը տեսնելով՝ ա-  
ւելի՛ հետաքրքրուեցանք, և այս անգամ խնդրեցինք  
որ իր վիշտը յայտնէ մեզի:

Թամարա զարձեալ խոր հառաչանք մը հանեց :  
Սրբեց աչքերէն յորդող արցունքներն և ահա՛ ինչ որ  
յայտնեց :

... «Պատմութիւնս եղերական պատմութիւն  
մըն է, մբմնջեց Թամարա: Թանի որ հետաքրքրուե-  
ցաք ինձմով, պիտի չի մերժեմ յայտնելու իմ վիշտ»:

«Բայս էի թէ պատերազմը սկսելուն պէս «Տա-  
տիանա» կոչուած զինուորական մեծ հիւանդանոցը  
մտայ կովկասցի շատ մը կիներու և աղջիկներու հետ  
«Տատիանա» հիւանդանոցը, Տատիանա իշխանուհիին  
հովանաւորութեան ներքեւ կը գտնուէր և անոր նիւ-  
թական միջոցներովք կը մատակարարուէր: Այդ հի-  
ւանդանոցին մէջ ծառայութեան մտած էինք երեսուն-  
հայ աղջիկներ:

«Օր մը երբ Տատիանա իշխանուհին այցելութեան  
եկած էր, համարձակութիւն ունեցայ անոր ներկա-  
յանալու և խնդրելու, որ հայ կամաւորական գուն-  
դին նուէրներ դրկուին:

— «Ի՞նչպիսի նուէրներ ուզում էք ուզարկել-  
հարցուց իշխանուհին՝ անուշ մը ժպտելով: Յետոյ կա-

մաւորների գունդերը մէկ երկուք չեն. կարելիութիւն ունի՞ք այդ բոլորին նուէրներ հասցնելու:

— «Ամենէն վերջը մեկնող գունդին ռազմավայրը յայտնի է, նկատել տուի սրտաշարժ ձայնով մը:

«Տատիանա իշխանուհին առարկութիւն մը չըրաւ, այլ առաջարկեց որ բոլոր նուէրներն իր անձնական գանձէն հայթայթուին:

«Անմիջապէս պատրաստեցինք քանի մը հարիւր ծրարներ, և այդ ծրարներու մէջ դրինք շտպիկ մը, վարտիկ մը, թաշկինակ մը և զոյգ մը գուլպայ Բայց ես իմ ծրարիս մէջ զետեղեցի իմ լուսանկարս և քանի մը տողով հետեւեալ գրութիւնը. «Սիրելի ախազէ՛րս, երբ օր մը կատարած ու վերջացուցած կ'ըլլաք աղային ազատագրութեան պարտականութիւնը և կովկաս կը դառնաք, ձեզի ցոյց տուած հասցէովս փընալընեցէք զիս: Եթէ ամուսնացած էք, աղգային դրամատան մէջ պահ դրուած գումար մը պիտի ստանաք իրը վարձատրութիւն. իսկ եթէ ամուրի էք, ես սիրով կուտամ ձեռքս ձեզի . . .

«Զեմ գիտեր թէ ինչո՞ւ ըրի այս աղայութիւնը, որ ճակատադիրս մթագնեց:

«Այսպէս անցան քանի մը ամիսներ: Ես գրեթէ մոռցած էի ծրարիս պատմութիւնը: Ռազմաճակատէն վիրաւոր զինուորներ կը փոխադրէին Կարս քաղաքը: Մեր զինուորական հիւանդանոցը կարսէն մէկ մզոն հեռու կը գտնուէր և աւելի յատկացուած էր բարձրաստիճան սպաներու և հրամանատարներու: Տատիանա իշխանուհին ամէն օր ժամի մը չափ հիւանդանոցը կը մնար և կը հսկէր մաքրութեան վրայ իր զղեակը բարձրադիր բլրակի մը վրայ կատաւցուած էր: Ժամանակին վրացի իշխանի մը ամրոցն է եղեր:

« . . . Աւա՞զ, իրիկուն մը, մութը կոխած ատեն,

զրատպարակով վիրաւոր սպայ մը բերին մեր հիւանդանոցը Հերթը իմս էր. հետեւար ա'յն առանձնահետեակը, ուր փոխազրած էին վիրաւոր սպան, եւ պիտի ծառայէին

այւ որովհետեւ տեղեկացած էի որ վիրաւոր ըստան հայ կամաւորական գունդին զեկալարներէն մին էր և բնիկ Կարնեցի, հոգեկան գառն ճնշումով մը մտայ տռանձնուածնեակը, ուր կը գտնուէին երկու բժշկապետներ և Տատիանա Իշխանուհին Երբ անոնք մեկնեցան, ես յամբաքայլ մօտեցայ վիրաւորեալի մահակուլին և տեսայ որ կը քնանար Այդ քունը կիրարկումի մը հետեւանք էր, զար երկու բժշկապետները կատարած էին որպէսզի վիրաւորը քիչ մը հանգստանար:

«Բաւական տակն սպասեցի: Դիմեցի անոր լայնչի ճակատը, անոր մոգիչ կերպարանքը, որ տժզունոծ էր: Ինծի այնպէս թուեցաւ որ հազիւ երեսունն անցած առրիք մը ունէր: Կազմուածքը յաղթ ու վայելչագեղ էր:

«Պահ մը Երբ ես զեղերու որուակները մաքրելու և տեղերնին զետեղելու զբազած էի, վիրաւոր ըստան արթնցած ու խորին ուշազրութեամբ իմ վրա սեւեռած էր իր նայուածքը Իսկոյն մօտեցայ իրեն և հարցուցի:

— Բան մը կուզէք արդեօք, Պարոն Հրամանաւամ'ր:

— Զեմ զիտե՛ր . . . կմկմաց ան, և կարծես կոռորզը խոզուած զգաց :

— Եթէ խօսելու զժուարութիւն կը զգաք . . . նկատել տռի ես, լաւ է որ հանգիստ ձգեմ ձեզ :

— Ո՛չ . . . նատի՛ր քովս, ես խօսելու զժուարութիւն չեմ զգար քո՛յրս, առարկեց վիրաւոր սպան»

ջանալով իր գլուխը բարձին վրայ բարձրացնելու:

«Նստեցայ իր սնարին վերևը: Վերջալոյսի շղեռը լուսամուտներէն ներս թափանցած էին: Այս տնդամ տւելի հետաքրքրական ու արբշիու նայուածքով սկսաւ դիտել զիս:

— Արդեօք տեղ մը տեսած էք զիս, հարցուցի յուղեալ շեշտով մը, կամ թէ ծանօթ մէկու մը կը նմանոցընէք:

— Այո՛ . . . ճիշդ է որ ծանօթ աղջկան մը կը նըմանիք, պատասխանեց սպան՝ քաղցր շեշտ մը դնելով իր առնակոն հնչեղ ճայնին մէջ: Օ՛, նմանութիւն է թէ իրական պատկերացում մը,— տաիկա չեմ գիտեր: Երա՞զ, անո՞ւրջ . . . թէ ճակատագրական դիպուած,— այդ ալ չեմ գիտեր:

— Բայց ու՞ր . . . Կովկասի ո՞ր քաղքին մէջ:

— Կովկասի քաղաքներու մէջ չէ որ տեսած եմ քեզ . . .

— Հապա՞ :

— Պատերազմի դաշտը . . .

— Ա՛խ, այո՛, կովկասեան բանակին մէջ եղան հայուհիներ, որոնց փափաքն էր Հայաստանը տեսնել և լուծել մեր քոյրերու դարաւոր վրէժը. բայց, դըքախտարար, ես չի կրցի հետեւիլ անոնց:

— Չի հետեւեցա՞ք . . . սակայն կամաւորական գունդին մէջ ա՛յնպիսի խանդավառութիւն մը ստեղծեցիք զոր պատմութիւնն արձանագրած չէ, Չեմ սըխալիր, քո՛յրս, երբ ըսեմ թէ գո՛ւն էիր երակներուս արիւնը ցնցողը, գո՛ւն էիր իմ երազներուս բովանդակ կախարդանքը. մէկ խօսքով՝ զո՛ւն էիր այն գերբնական ուժ տուողը, որ մզեց զիս զէպի տղային աղատագրութեան մեծ իսէտը, Մօտեցի՛ր, մօտեցի՛ր ու սնարիս վերեւը, բարձիս տակը յիշատակ մը

կայ. ահս թէ ծանօթ է այդ լիշտառկը քեզին

«ԱՌքան մեծ եղաւ զարմանքս, Աստուած իմ, երբ  
տեսայ որ լուսանկար մը զրուած էր բարձին ներքե,  
և այդ լուսանկարն ալ իմս էր. այսինքն այն լու-  
սանկարս էր զոր ևս ծրարիս մէջ զետեղեր ու պա-  
տերազմի դաշար զրկեր էի:

---

## ԳԼՈՒԽԻ Բ.

---

### Ա. Ա Պ Ե Տ Ը Ը

... և Ասպետ էր սպային անունը, շարունակեց  
թամարաւ հոգեկան անզուսով դառնութիւն մը պատ-  
կերացնելով իր մելամաղձիկ զէմքին վրայ: Ամուրի  
էր, համեւաբար իրեն կը մնար իմ ձեռքս խնդրել:  
ևս իմ խոստումս պիտի չի զրժէի: կը մնար բժշկա-  
կան զործողութիւն մը, որ պէտք է կատարուէր, որ-  
պէսզի իր մարմարյն մէջ մխուած գնդակը հանուէր:  
Բժիշկները կը հաստատէին թէ գնդակը մարմարյն մէջ  
մնալով վտանգաւոր վէրք մը պիտի բանար և ան-  
բռնմելի պիտի զառնար: Ինքը քանի մը օրուան մէջ  
բաւական ապաքինած ու կազզուրուած էր:

Հիւանդանոցին տաջին ընդարձակ պարտէղ մը  
կար: Իրիկունները, լուսընկան ծագելուն պէս, անոր  
թեւը կը մանէի և շրջագայութեան կը ասնէի:

«Այս առանձնակի շրջագայութիւնը նախանձի  
որդ մը սաեղծած էր հիւանդանոցի գլխաւոր բժշկա-  
պետի սրաին մէջ, այդ պատճառաւ շարունակ արդեւք

կը հանդիսանար, որ փոխանակ Ասպետը ինծի ընկերանալու ուրիշ հիւանդապահուհիի մը հետ պարտէզ իջնէ:

— « Դուն պարզ հիւանդապահուհի մը չես, կ'ըսէր ինծի բժշկապետը։ Դուն գթութեան քոյր մըն ես, և քու պաշտօնդ է հիւանդապահ կիներու և աղջիկներու գործունէութեան վրայ հսկելու։

... « Զէի կռահեր թէ բժշկապետը ի'նչ դիտաւուրութեամբ այս առարկութիւնները կ'ընէր։

« Մեր էր, առարիքը վերիվերոյ եօթանսունի մօտեցած էր իր գուրգուրանքները զոր կ'ունենար հանդէպ իմ ծառայութիւններուս, իր շոայլած գովեստները, այս բոլորը հայրական անքիծ հոգիէ մը ըխոնք ըլլալը կը կարծէի։ Եւ սակայն շատ անգամ ցաւ կը զգայի որ Ասպետը ինծի հանդէպ ցուրտ վերաբերամունք կ'ունենար ու առելութեան երեւոյթ մը կը պատկերացնէր իր կնճռոտած ու մեռելոտի կերպարանքին վրայ։

« Ինչո՞ւ այդ առելութիւնը Ո՞չ ապաքէն ինքը հայ բժշկապետ մը ըլլալով իրեն պատիւ պիտի համարէր հերոսի մը կնանքը փրկելու։ Ինչպէս ըսի՞ ոչչինչ կը կռահէի, մինչև որ իրիկուն մը բժշկապետը իր առանձնասենեակը կանչեց զիս և յոյտնեց թէ ձեռքըս խնդրող մը կտր, բայց հարկ էր ժամանակ մը սպասել։

— « Բա՛յց . . . փղձկացի ես . . .

« Բարձրտոտիճուն անձնաւորութիւն մըն է, հաւատո՞ւ ինծի, վրայ բերաւ բժշկապետը։

— « Զեմ կրնար խոստանալ, հնչեցի խիստ ունդրդուելի ձայնով մը։

— « Հըը՛մ . . . հապա որո՞ւ կը խոստանաս ձեռքի տուլ, սա թրքահայ սպայի՞ն, որուն կեանքը վտանդի

տակ է, և դուցէ քժշկական զործողութիւնը անոր մտնը փութացնէ :

— «Պարոն քժշկապե՞տ . . . դողդղացի ևս ու նըստած տեղէս մեքենաբար ոտքի ելայ. ըսէ՛, ճշմարիտն ըսէ՛, իրա՞ւ է որ Ասպետին կեանքը վտանգի տակ է :

— «Մի՛ յուղուիր։ Յայտնութիւնս միտյն դուն պէտք է որ դիտնաս :

— «Ուրի՛մն . . .

— «Աստուած՝ . . . հնչեց պարոն քժշկապետը :

«Գլխիկոր ու տատամածած քայլերով իմ ննջառ ոհնեակս քաշուեցայ. բայց կրկին երբէ՛ք տարակոյս չունեցայ թէ պարոն քժշկապետը իրեն համար կ'ընէր այդ ասաջարկութիւնը. և ի՞նքն էր այն բարձրաստիճան անձնաւորութիւնը, որ ձեռքս կը խնդրէր։

«Եւ ի՞նչպէս կրնայի այդ կասկածը ունենալ, պարոն քժշկապետը մեծ հօրս տեղ անձնաւորութիւն մըն էր. կին մը և երկու չափահաս զաւակներու տէր էր։ Մազերը ճերմկցած ու կերպարանքը կոճղացած էր։ Ի՞նչպէս կրնայի հաւատալ որ այդ տարիքին մէջ ան պիտի կրնար բաժնուիլ կնոջմէն, որուն հետ ապրած էր ուելի քան յիսուն տարիներ . . .

«Առառուան դէմ հիւանդատան կիներէն մին եկաւ և իմացուց որ Ասպետը տեսնել կուզէր զիս։ Այդ օրը իմ հերթո չէր, սակայն Մարիանա անուն զթութեան քրոջ հետ շատ մաերիմ ըլլալուս՝ խնդրեցի իրմէն որ ինքը իր հերթն ինծի տայ։ Մարիանա, որ բարձրաստիճան զօրավարի մը աղջիկն էր, սիրով ընդունեց և թողուց Ասպետի առանձնատեսնեակը իմ տրամադրութեան տակ. հետեւաբար աղաւաթրէն ներկայացայ Ասպետին և հարցուցի թէ ի՞նչ կը փափաքէր։

— «Քե՛զ, Թամարա՛, քե՛զ տեսնել կը փափաքէի»

փղձկեցաւ Ասպետ : Հսէ՛, յայտնէ՛ ինծի, չե՞ս դրժեր  
խոստումդ . . .

— « Զէ՛ . . . չեմ դրժեր . . . հնչեցի ես . քուկդ եմ  
և յաւիտեան դուն ես իտէալ ամուսինս :

« Այս քաղցր խօսակցութեանց վրայ էինք, ահա՝  
կամաց մը դուռը բացուեցաւ և սեմին վրայ երեւ-  
ցաւ պարոն բժշկապետը :

« Ասպետը ճեռքերս առած էր ճեռքերուն մէջ շա-  
րունակ կը համբուրէր. ան չի տեսաւ որ դուռը բաց-  
ուած էր և բժշկապետը խոժոռ և ատելավառ նայ-  
ուածքով մը մեզ կը դիտէր :

— « Թամարա՛ . . . գոչեց պարոն բժշկապետը՝ քա-  
նի մը քայլ մեզի մօտենալով, դուն ի՞նչ գործ ունիս  
հոս, դուն 9 թիւ առանձնասենեակը նշոնակուած ես.  
այժմ ո՞վ կայ հոն :

— « Մարիանա զթութեան քոյրը հոն է, պարոն  
բժշկապետ . . .

— « Բա՛յց . . . դուն այս պահուս հեռանալու ես  
այս առանձնասենեակէն, բացագանչեց պարոն բժշ-  
կապետն ու մեկնեցաւ :

— « Շուտով բաժնուեցայ Ասպետէն և ուզդակի  
պարոն բժշկապետին առանձնասենեակը մտայ :

— « Բացատրութիւն կը պահանջեմ, պարոն բը-  
ժշկապետ'ա, ըսի խիստ ու վրդովեալ ձայնով մը :

— « Ի՞նչ բացատրութիւն է պահանջածդ, օրիորդ  
թամարս, խնդաց պարոն բժշկապետը. թողունք որ  
ճեռքերնիդ վիրաւոր հիւանդներուն շրթանց վրայ  
փակչի : Այն ատեն դուն զթութեան քոյր մը չես, այլ  
կիսաշխարհիկ կին մը . . .

— « Պարոն բժշկապետ . . . գոչեցի սպառնալից  
ձայնով մը, պարոն բժշկապետ, իրաւունք շունիք

այդ խօսքն ընկելու ես իմ անձիս տէրն եմ. և Ասպետը իմ նշանածս է. ահա' ճշմարտութիւնը :

— « Կը խոստովանի՞ս . . . .

— « Այս' . . . . կը խոստովանիմ . . . .

— « Այս բացարձակ որոշումս ցնցոծ էր զինքը, բայց ան ջանաց ծածկել ինչ. հետեւարար պահ մը լոռութենէ ետքը՝ ըստ :

— « Ոչի՞նչ ունիմ տուարկելիք, թամարտ': Ներիցէք որ նախառեցի ձեզ. Մինակ թէ՝ կը խոստանա՞ք ձեռքերնիդ տալու այն անձին որ բոլոր սրտով նպաստակ ունեցած է երջանկացնել ձեզ, երբ սա թըրքահայ սպային կեանքը կարելի չըլլայ փրկել :

— « Չեմ հասկնար, պարոն բժշկապե՛տ, ի՞նչ ըսել կուղէք, ընդհատեցի ես՝ հոգւոյս մէջ պոռթկացող ցասումս ջանալով խղղեր Պարզ խօսեցէ՛ք. կասկած ունիք որ բժշկական գործողութիւնը մահ սիտի պատճառէ՝ նշանածիս . . . .

— « Ե՞ն . . . . կարելի է :

— « Երբ նշանած կորսնցունեմ . . . . ան ատեն կը մտածեմ ձեր տուաջարկութեանը վրայ :

— « Բայց եթէ դիանայիր ա'յն երջանկութիւնը զոր կուղէ պատրաստել քեզի . . . . կմկմաց պարոն բըժշկապեաը . . . .

« Չի պատասխանեցի: Մեքենաբար ոտքի ելայ և հարցուցի իրեն :

— « Ունի՞ք ո ե է արզելք մը նշանածիս տուանձնասենեակն երթալուս համար :

— « Ո՛չ . . . . ազատ էք . . . . դացէ՛ք :



## ԳԼՈՒԽ Գ.

### ՈՃԻՐԸ

... « Հասած էր բժշկական գործողութեան օրը ։ Ամեն ջանք ի գործ դրի որ պարոն բժշկութեան նենագութեան զոհ չի դարձունէ Ասպետը, հետեւաբար կանխաւ ներկայացայ բժիշկ պարոն Վազգէնին և խնդրեցի որ գործողութեան ժամանակ թէ՛ ինքը հոգ գտնուի և թէ՛ ինծի թոյլառութիւն տայ որ ծառայեմ։

« Բժիշկ պարոն Վազգէն դիտաւորութիւնս չի հասկցաւ։ Եւ որովհետեւ իբր ստորադասեալ բժիշկ հարկ էր պարոն բժշկապետին հաւանութիւնն առնել թէ՛ իրեն համար և թէ՛ ինծի, այդ պատճառու ըստւ։

— « Լաւ կ'ըլլայ որ պարոն բժշկապետին յայտնեմ և խնդրեմ որ բժշկական գործողութեան ևս ալ մասնակցիմ. և դուք ալ հիւանդապահի դեր մը ստանձնէք ։

— « Ո՛չ . . . այդ դիմումը մի՛ ընէք, ընդհատեցի ես. պարոն բժշկապետը թո՞վ չի դիտնայ թէ ես ըլոժշկական գործողութեան ժամանակ նշտնածիս գըլխուն վերեւը կենալ կուզեմ։

— « Պատճառը . . .

— « Պատճառը ա՛յն է որ պարոն բժշկապետին կայ եղեր ծանօթ բարձրաստիճան անձնաւորութիւն մը որ կ'ուղէ ձեռքս խնդրել և երջանկացնել դիս ։

Հիմոյ կը տարակռւսիմ որ բժշկական գործողութիւնը պիտի չուղի չուղի խնամով կատարել, և առանկով մահուան վասնդի մը ենթարկուի ան :

— «Հասկցությունը մեջ անհաջող է» իր քայլությունը առաջ է գալիք:

ս Այս հուշառումը սիրած հանդարսեցաց : Բը-  
ժիշկ վազգէն հիւանդանոցին մէջ ուժնէն սիրումք  
բժիշկն էր և ազգեցիկ զիրք մը ունէր :

«Երկու առ ետքը բժշկական գործողութիւնը յաջող կերպով կատարուեցաւ և Ասպիսը սասյդ մահէմբ փրկուեցաւ».

և Հիւանդագեն մեկնելուն սլէս, մասակայ բը-  
նակարաններէն մէկուն մէջ սենեակ մը վարձեց :

ո Առաջու մը յայտնեց ինձի թէ մասզբած էր կը ս-  
եի զաշը երթալու:

— « Զէ՞ որ պարտականութիւնս էր՝ հայրենիքի ազատութիւնը անսնելէ և առաջ քու ոչ բոլ վայցիլելու իրաւունք մը ունենալ, նկատել մոռւու սրապեղ ձայնով մը, ուրեմն զեռ վերջացած չէ պարտականութիւնս թամարա՛, մեր սրաերը մխոցած են, կը մնայ այն օրինաւոր կապը զոր պիտի տայ մեզի ընկերացին օրէնքը : Այդ կապը թո՛ղ մեր հակատը պատկէ հայրենիքի ազատութեան հրաշագեղ ճռապացաթը :

— « Բ՞նչ « բայց » . . . տուրկելութիւն » մը ուսնիս, հարցուց ան :

— «ԵՌԱՎԱԾ ընկերանու քեզի, ահա՝ խնդրանքու միան զինուորական սպայի համազգեստով պիտի մեկնիս : Միթէ կասկածի աեզի պիտի առա, եբք պարզ զինուորի մը ականաւողու ընկերանամ քեզի :

« Ասպետը չի կրցաւ մերժել, միայն թէ ամէն կանխաղղութիւն ձեռք առաւ, որ իր սովայ ընկերներէն կտուկած չի բերեր իմ վրաս :

« Արդ երկու օր միացած էր որ պիտի մեկնէինք, ահա՛ դիշերանց զինուորական տկում թէն իր սենեակը վերադարձած պահուն՝ կը սպաննուի Ասպետը :

« Հետեւեալ առառն, դիավննորան մտայ և անոր անշնչացած մարմինը գտայ անկիւն մը՝ ծածկուած և կտաւով մը :

« Ոճիրը միաց անյայտ : Զինուորական և ոստիկանական բոլոր խուզարկութիւնները չի կրցին արդիւնք մը տալ :

« Ի՞նչ մտածէի . . . ի՞նչ սև խորհուրդ մը խղղէի էութեանս մէջ : Սոսկալի կտուկած մը կոկորզս կը ճզմէր և հոգիս կը գալարէր :

— « Այս' . . . Աստուած իմ, այս' . . . չեմ սիստյած . . . ա'ն է, ա'ն է ոճրագործը, կը հեծկլտայի ինքնիրենս : Բայց, աւազ, որ ապացոյց չունիմ : Ա'ն է, ա'ն է այս եղբայրասպանութեան հեղինակը . . . :

• • • « Երկու օր վերջը սենեակս եկաւ բժշկապետը: Գոյնը մեռելի դոյն դարձած էր: Աչքերուն մէջ դիւտային ցոլացում մը պտտկերուած էր: Ինձի այնպէս թուեցաւ թէ հրազէնը ձեռքը բռնած ոճրագործ մըն էր: Վախցայ . . . և ճշել ուզեցի: Բայց ան չուառվ նշմարեց շփոթութիւնս ու զգացած առելութիւնը: Բայլ մը առաւ և բազմոցիս մօտենալով հարցուց:

— « Իրա՞ւ է որ, թամարամ', որոշած էք ձեր անձնական ծախքով շիրիմ մը կանգնել սպաննուած սովայի հոգակոյաին վրայ: Այս առաւօտ իշխանունի Տատիանան յայտնեց ինձի:

— « Այս' . . . այդ նուիրական պարագանու-

Դիւնս կառարել որոշած եմ, պատասխանեցի խեռ ու թղանք արտայանալ ձայնով մը :

— « Յետո՞յ . . .

— « Ի՞նչ է Յետոյ ո . . . հեղձկացի ես՝ ոյս անալոմ նայուածքս իր աչքերուն խորը սեւեռելով :

— « Քու երջանկութիւնդ պատրաստող բարձրաստիճան անձին և ձեռքդ չպիտի տառ ո :

— « Հը՞մ . . . արգե՞ք կառկած չունենամ որ այդքարձրաստիճան անձնուարութիւնը աարարիսա նշանածիս արիւնը մանողն է, բացագանչեցի սպառնալից շեշտով մը : Եւ հիմուկ . . . օ՛հ, սոսկաւի չէ որ ես հոււատոմ թէ այդ կարդի արիւնկղուկ ոճրագործ մը պիտի ջանայ երջանկացնել զիս : Մասձեցէ՞ք, պարոն բժշկապի՛տ, մտածեցէ՞ք թէ ի՞նչքան վտա և ստորին էակ մը պիտի բլլամ, երբ աչքիս տոջեւ ունենամ եղեանազործն ու իր զոհը : Ա՛չ, ո՛չ . . . երբէ՞ք այդտացրիկութիւնը մի՛ ընէք . . .

— « Միթէ՞ բացարձակապէս վստան ես թէ եղաքայրասպանութիւն մըն է կատարուածը : Զի կրնա՞ր ըլլալ որ թշնամիի մը զնդակին զոհն եղած ըլլայ քունշնածդ : Բու՛, ո՞ր վասողի հայն է որ անոր արիւնը պիտի մտնէր . . .

— « Գիտե՞մ . . . կը ճանչնա՞մ այդ վասողի հայը, ճշկցի ես, սակայն անոր օձիքէն բռնելու և արդարութեան ձեռքը յանձնելու համար ապացոյց չունիմ : Ա՛յս, թէ երկինքը ձայն ունենա՞ր և յայտնէր ամէն բան . . .

« Պարոն բժշկապեաը չի շարունակեց խօսեկցութիւնը : Կարծես թէ վախցաւ որ անոր երնսին պիտի պառացի:

— « Գուշ՝ զու՛ն ես այդ վասողի հայը, դուն ես այդ քսունելի եղբայրասպանութեան հեղինակը :

« Ուստի կամաց մը հեռացու սենեակէս, և այդ  
օրը բնա՛ւ չերեւցաւ հիւանդանոցին մէջ :

« Կէս օրէն ետքն էր, որ սենեակս եկաւ բժիշկ  
Վազգէն և յայտնեց թէ պարոն բժշկապետը յեղա-  
կարծ սրտի բաբախում մը ունեցուծ է և բժշկական-  
դարմանումի ենթարկուած է :

— « Անոր վասնգ մը չի պատահիր, քրթմնչեցի-  
ես . . .

— Ինչո՞ւ ատանկ կը մտածես, առարկեց բժիշկ  
Վազգէն, չի կռահելով հոգիս պոռթկոցող տակլու-  
թեան ոգին զոր կը ջանայի զսպել : Միթէ՞ իր ծերա-  
ցած տարիքը շարունակ վասնգի դուռ չի կրնար բա-  
նալ : Զէ՞ որ սանկ նանկ եօթանսառնը անցած է :

« Գլուխս մէկ կողմ դարձուցի և հասկցնել ու-  
զեցի որ պարոն բժշկապետին վիճակը չէր հետաքըր-  
քեր զիս :

« Բժիշկ Վազգէն պահ մը մտայոյզ վիճակ մը տ-  
ռաւ : Արտակարդ ու խոր նայուածք մը արձակեց վը-  
րաս և կարծես թէ ջանաց իր հոգւոյն խռովքը պոռթ-  
կացնելու : Մինչեւ այդ վայրկեանը բնա՛ւ ատանկ  
այլայլութիւն մը նշմարած չէի : Ան խօսած էր ինծի  
հետ եղբօր մը պէս : Միրոյ բառ մը, արտայայտու-  
թիւն մը լսած չէի իր բերնէն :

« Եւ սակայն բժիշկ Վազգէն այս անդամ համար-  
ձակեցու ինծի յայտնելու թէ բաւական ատենէ իվեր  
խոր ու անջնջելի սէր մը սնուցուծ էր իր էու թեանը  
մէջ, և այդ սէրը միայն ինձմով լեցուած էր :

— « Վազգէ՞ն . . . ինչո՞ւ կուզես որ մեռած սիրա-  
մը ճզմես, զողզղացի ես : Անա՛ տեսար թէ ճակատա-  
գիրս որքա՞ն սեւ է եղեր : Մի՛, կը պաղատի՞մ, Վազ-  
գէ՞ն, մի՛ ստիպեր որ կեանքս կապեմ քու կեանքիդ  
և խորտակեմ քու ապազայ բովանդակ երջանկու-

թիւնդ : Թո՞ղ որ աս խորշականար սիրտս միա՛յն բարսխում մը ունենայ այն մահարձանին վրայ, ուր թաղուած է իմ պաշտելիս, թո՞ղ որ այս աշխարհքը գերեզման մը վերապահէ քոյր թամարացիդ . . .

— « Ա՛չ, ո՞չ . . . վղձկեցաւ բժիշկ Վաղգէն, կուզեմ երջանկացնել քեզ, կուզեմ որ մոռնաս ա՛յն եղեցական սրամութիւնը, որ քու կեանքդ մթագնած է :

« Առանց առաքեութեան ձեռքս Վաղգէնին երկարեցի : Վաղգէն յուզուած շրթներուն տարաւ ձեռքըս ու պատակած կերպով համբուրեց :

« Երկու օր յետոյ կատարուեցաւ մեր պաշտօնական նշանախօսութիւնը :

« Նշանատուութեան հանգէսին ներկայ էր պարոն բժշկապեար : Խոռվեալ կերպարանք մը ունէր և առելի լուս կը մնար : Ես այդ այլագունած դէմքը պժգանքով դիմեցի :

« Անցաւ ամիս մը : Շատ երեկոյներ ծաղկեպսակ մը կը պատրաստէի և անձամբ Ասպետի մահարձանին վրայ կը դնէի : Մահարձանը մարմարիսնէ քանդակել առւած էի, և գրեթէ գերեզմանատան մէջ բարեկեցիկ ընտանիքներու յատկացուած զամբարաններու վրայ բարձրացած շիրիմներէն առելի հոյտկապ կերտուածք մը ունէր :

« Իրիկուն մը Վաղգէն խնդրեց որ ինձի ընկերունայ և զոհին մահարձանին վրայ դրուելիք ծաղկեպսակն անձամբ դնէ :

« Զի մերժեցի : Հետեւաբար միտսին մինչեւ գերեզմանատունը գացինք : Ազօթեցինք և ծաղկեպսակը մահարձանին վրայ դնելին ետքը՝ վերապարձանք :

« Երկինքը՝ որ լուսովարդուած էր և կամարին վրայ տառղերը կը պճլատային, յանկարծ սեւ ամպեսով ծածկուեցաւ : Երկուքս ալ աճապարեցինք որ

անձրեւը չսկսած քաղաքամասը մտնէինք : Հազիւ թէ մօտեցած էինք այն գեղատեսիլ կամուրջին, որմէ կը բաժնուէին դէպի քաղաքը և հիւանդանոցը տանող երկու լայնարձուկ պողոտաները, ահա՛ հրազէն մը պայթեցաւ թուռուտքի մը խորէն, և տեսայ որ Վազգէնարիւնաթաթուի գետին փռուեցաւ :

« Սկսայ «օգնութիւն» աղաղակել :

« Ակնթարթի մը մէջ ոստիկան-զինուորներ և անցորդներ օդնութեան հասան :

« Վազգէն դեռ մեռած չէր, ստկայն բառ մը խօսելու անկարող էր, որովհետեւ գնդակը ծակած էր անոր ուղեղը :

« Ոստիկանները փոխադրեցին Վազգէնը պետական հիւանդանոցն, իսկ ընդհանուր դատախազութեան յահճնեցին դիս :

« Այդ գիշերը սպասեցի ընդհ. դատախազութեան յատկացուած պահականոցը . բայց լոյսը չի ծագած տեղեկացուցին ինծի որ Տատիանա իշխանունին եռաշխաւորութեամբ ազատ կ'արձակուիմ, մինչև դատավարութեան օրը :

— « Ասոււա՞ծ իմ, Ասոււա՞ծ իմ, հեծկլառլովինկայ Տատիանա իշխանունին գիրկը, ոս ի՞նչ եղերական ճակատագիր է իմ ճակատագիրս . . . ևս ոճազործ . . . ևս իմ նշանածիս արիւնը մանո՞ղը . . .

— « Ամեննեին . . . զորովեց զիս Տատիանա իշխանունին, այդ մասին բնա՛ւ մի մասնոգուիր, առուրախաւ թամարա : Արդարութիւնը շուտով երեւան պիտի հանէ չարագործը : Յայտնի է թէ եղբայրապահութիւնը կատարուած է նոյն չարագործին ձևովով, որ թափեց Ասպետին արիւնը :

« Երկու օր ետքը զինուորական Փերազոյն Ատեանին ներկայացաւ :

և Ամբոստանողը զինուռարական առեանի ընդհանուր դասախաղն էր :

և Իմ որաշապան վասարանս նշանաւոր ուռւս վասարանն մըն էր զոր բերել տուած էր Տատիանա իշխանունին :

և Ամբոստ անեալի ոհ աթոսին վրայ նստեցայ և դասաւորներու գալուն սպասեցի : Դատասարանը հոծ բաղմութեամբ լիցուած էր :

և Եր լոէի կիներու մեղադրանքները :

— « Հարկա՛ւ . . . խեղճ թրքանայ սպային գլուխըն ու ուսողը միթէ ինքը չէր, կ'ըսէին իրուրու : Գաղան է եղեր . . . Քիչ մը զեղեցիկ և զրաւիչ բլուրուն՝ ջղիկիը կը կախարդէ բարձրատահան անձնաւորութիւններ, անոնց հետ ժամանակ կ'անցունէ . . . և յասոյ անոնց արիւնը կը մտնէ : Դատասարներուն ակնքը ըլլայինք, տանեկները կախուզան կը բարձրացցնէինք . . . »

և Այս զորհութելի խօսքները կը հասնէին ականջառ կը սոսկացնէին զիս :

և Աստաւան ժոմը տանեին զատաւորները շարուեցան կանոչ չուխացավ ծածկուած սեղանին շուրջը : Առ և անուոր լուսթիւն մը տիրեց :

և Բնոդհանուր դասախաղի քարտուզորը կարգաց ենուեալ անզեկազիրը, որ աւելի ամբոստանաղիր մըն էր :

և Տէր Նոխազա՛ն, կը յորտարարէր անզեկազիրը, քննութեամբ կը հաստատուի որ օր, Թամարա Կարինեան, բնիկ Փանձակեցի, քանենեմէկ տարու, ո'չ միոյն այս ոճիրը զործած է, այլ սպաննած է նաև թրքանայ սպայ մը : Բնոդհանուր դասախաղութեան համազաւմն այն է որ օր, Թամարա Կարինեան իր զեղեցկութեամբ կը հմայէ զինուռարական և քղաքայիս

քարձրտստիճան տնձնուորութիւններ, տնոնց հետ կը նշանուի, ժամանակ կ'անցունէ, և յիտոյ ձանձրանալով անոնց արիւնը կը մտնէ : Այսպէս երեք չորս գիշեր առաջ, օր. Թամարա իր նշանած քժիչկ վաղդէնին հետ գերեզմանատուն կ'երթայ և վերաբարձին կը սպաննէ զայն մթութեան մէջ և հրազդնն ալ կ'անհետացնէ : Այս հարցաքննութիւնները՝ զոր կատարած է քնդէն դատախազը, միշտ հակասական եղած են, և օր. Թամարա չէ կրցած ինքինքը արդարացնել :

« Արդ, Տէր Նախադա՞ն, ընդհանուր դատախազութիւնը հիմնուելով պատժական օրինաց ՅՇ րդ յօդուածին տրամադրութեան վրայ և մահու վճիռ և կը պահանջէ, որովհետեւ օր. Թամարա ոճիրը կանխամտածեալ դորժած է :

« Եբբ ընդէն դատախազութեան քարտուզարը վերացցուց իր տեղկադիրին ընթերցումն, իսկոյն խօսք առնել ու զեց իմ պաշտպան փաստարանս, որ կը կոչուէր Միխայէլ Զերնիքով :

— « Կը փափաքէի որ մէկ երկու հարցումներուս ինքը՝ ամբաստանեալը պատասխանէր, պարոն Զէրնիքով, նկատել տուշու նախադանը :

— « Ամենայն սիրով, մրմիջեցի ես ու ոտքի ելայ :

— « Յայտնեցէ՞ք, օր. Թամարա՛, հորցուց նախադանը, ինչո՞ւ ձեր նշանածին հետ միտուին գերեզմանատուն գացեր էիք :

— « Եմ պաշտելի տնձիս մահարձանին վրայ ձաղկեպսակ մը դնելու համար, պատասխանեցի :

— « Բժիշկ վաղդէն չէ՞ր նախանձեր քու տյդ թըրահանայ սպայի մահարձանին վրայ ձաղկեպսակներ դընելուդ համար :

— « Ամենեւի՛ն . . . ընդհակառակն ըլլալով՝ ոճիրին պիշերը ինքը փափաքեցաւ որ տնձամբ գերեզ-

մանատուն գայ և ծաղկեպատկը ինք դնէ մահարձա .  
նին վրայ :

— « Ճշմարտութիւն չէ տափկո, ընդհատեց ընդհ .  
պատիսազը : Մեր համոզումն ա'յն է որ բժիշկ Վազա .  
զէն ձեր ետևէն գերեզմանատուն եկած է և խատիւ .  
պատուիրած է որ մասնուք այդ թրքահայ սպան, բայց  
զուք չի կրնալով անոր խիստ հրամանին հնազանդիլ,  
սպաննած էք դայն :

— « Եթէ մնապատճռ ա'յդ է ձեր համոզումն, և  
այդ համոզման վրայ հիմնուած պիտի ըլլայ արդա .  
րութիւնը, ա'յլեւս տուէք և մահու վճիռս և տուաջ .  
նորդեցէ՛ք զիս կախազան : Խիզճո հանդտրտ է և մա .  
հը բերեկրուից :

« Նախազանը խոժոս նայուածքով մը դէպի իմ  
փաստաբանս գործու և ըստ :

— « Պարոն Զերնիքով, խօսքը ձերն է : Բաէ՛ք  
ձեր պաշտպանողականը, որ գատարանը իր վճիռը ար .  
ձակէ : Միայն թէ տուաջազրեցէք ձեր պաշտպանեա .  
լին համար այնպիսի պազատանքներ, որով և մահու  
վճիռ և ին մէջ փոփոխութիւն մը կարելի ըլլայ մըտ .  
ցունել :

« Պարոն Զէրնիքով՝ որ Բեթրոկրատի ամենէն  
հեղինակուոր փաստաբաններէն մին էր, խկոյն ծանր  
ու խռովնալ շարժումով մը բարձրազիր սեղանի մը  
զլուխը կանգնեցաւ և հետեւեալ պաշտպանողականը  
խօսեցաւ :

— « Պ. Պ. Դատաւորնե՛ր, պաշտպանեալս ըստ  
իր վերջին խօսքը : Բայց այդ խօսքը՝ արդարութեան  
խօսքը չէր : Այդ խօսքը բանութեան ներքեւ արձակ .  
ուած յայշնութիւն մըն էր, որուն մթութիւնը թո .  
զուց անիկտ կախազանին : Ան այս արդարութեան  
տաճարէն իր յոյսը կարեց և արդարութիւնը կախա-

դանին թողուց՝ ըսել կ'ուզեմ : Իմ պաշտպանեալս բուլոր էութեամբ կը մերժէ իր ոճրագործ մը ըլլալը : Հարկադրեցի՛ք որ ան լոէ և անմեզ վիճակով մը և մահու վճիռ ց ին ենթարկուի : Ունենա՞նք մենք ալ ա՛յն համոզումը թէ իմ պաշտպանեալս ընկերույին պատմութեան մէջ չարձանագրուած եղեռնագործութիւններէն մին գործած ըլլայ : Պարոն ընդհանուր դատախազը կ'ըսէ թէ և օր. Թամարու Կարինեան իր կախարդիչ գեղեցկութեան չնորհիւ կը հմայէ եղեր զինուորական և քաղաքային բարձրաստիճան անձնուորութիւններ, անոնց հետ ժամանակ կ'անցունէ . . . մինչեւ որ յափրանայ ու զզուի . . . մինչեւ որ միջոց գանէ զանոնք սպաննելու . . . ։ Այս ամբաստանութիւնը կ'ընէ պարոն ընդհանուր դատախազը, սակայն չի հիմնուիր ճշմարիտ տուեալներու վրայ : Պատմական օրէնքը կասկածներու վրայ հիմնուելով չարձակուիր. պէ՛տք է ամբաստանութեան պատճառներն ու ցուցմունքները որոշ և մէկին ըլլան. պէ՛տք է տրուած և կամ արձակուած վճիռը ցուցումն ըլլայ ճշմարատութեան :

«Պարոն, պարոն երդուեալ դատաւորնե՛ր, նկատի ունենանք թէ ոճրագործը մութին մէջ է, և թերեւս այս պահուս զիւտային ծիծաղով մը մեզ կը դիմէ Միթէ՛ մեր պարասկանութիւնը չէ քննութիւն կատարել և երեւան հանել ա՛յն ոճրագործը, որ ո՛չ թէ սպաննած է բժիշկ Վաղդէնը, այլ արիւնը մասն է թրքահայ սպայի մը : Ես չեմ հասկնար թէ ի՞նչն է որ օր. Թամարային հայտկապ շիրիմ մը կանդնել կուտայ իր նոխկին նշանածին հողակոյտին վրայ և ի՞նչ բան կը հարկադրէ զինքը, որ շարունակ անոր վրայ ծաղկեպսակներ դնէ : Արգե՞ք զզումի մը պիտի վերադրէ պարոն ընդհանուր դատախազը : Մինչդեռ ոճ-

բազործ մը այսպիսի զդջում չի կրնար ունենալ, որովհետեւ ան իր զոհին հողակոյտին մասնալու կը վախճանայ :

« Աւքեմի, Պ, Պ, Դատաւորնե՛ր, կը կրկնեմ թէ նըշկատի ունենանք ոճիրին քովանդուկ հանդամանքը, խորին կերպով քննութիւնն առնենք պատճառները և Կախազանը հո՞ն է, բայց արդ կախազանը չարագործներուն համար է, անո՞նց համար՝ որոնց ձեռքերէն արիւն կը կոթի : Օր, Թամարա մութին մէջ կը սպանինէ իր նշանածը, խխտ լո՛ւ, սակայն ինչո՞ւ և ոգնութիւն և աղաղակելու անզ՝ գաղաղողի կերպով չէ հեռացած : Մի՛ պիտի ակններ դինքը, երբ ան թաւուաքներու խորէն հեռանալով իր բնակարանը երթար : Միթէ տսիկա փաստ չէ որ պաշտպանեալս զիշերային յարձակումի մը ենթարկուած էր և ոճրագործը հետեւելով անո՞նց յաջողած էր դնդակները միմիս'յն բժիշկ Վաղգէնին վրայ արձակել : Եւ յետոյ, միթէ փաստ չէ քնկատեր որ գնդակը ծակոծ է զոհին ուղեղը ծոծրակին կողմէն : Կարելի էր՝ որ օր, Թամարա իր նշանածին քովէն հեռանալով՝ հրազէնն արձակեր այց ձեւով, այսինքն փոխանակ սիրտին կամ ճակատին ուղղելու՝ գնդակի արձակէր անոր ծոծրակին կողմէն : Ես պարսն ընդհանուր գատախաղի անզեկագրին մէջ չի ահայ այս քննութիւնները : Տեղեկադիրը պատրաստուած դատյ հապճեալ կերպով : Կարծես թէ անզեկագրին մէջ չանք եղած է զատապարտել օր, Թամարան :

« Պարսն հողականը կոչ ըրաւ ինձի որ պաշտպանողականո անաշտո բացայացութիւն մ'ըլլայ, որ պիշողի արձակուած զճիսը մեղմացուցիչ պարագաներ ունենայ : Հոս չեմ ակններ մեղադարաւթիւնը, որ հարկագրուիմ զթութեան ու խղճի խօսքն ընել, հոս

շեմ՝ գտներ անիծեալ չարագործը, ընդհակառակը՝ մեր զիմածը կանգնած կը գտնեմ էակ մը, որ ամբոխի մը մէջէն անցնելով անիրաւաբար նախառուած ու անարգուած է : Բայց արդարութիւնն ամբոխին ձայնը չէ. արդարութիւնը ձեր խօսքն է, որ կը բխի ձեր հոգիէն : Պ. Պ. Դատաւորնե՛ր, այդ խօսքն է որ կուզեմ պաշտպանեալիս համար, և այդ արդարութիւնն է որ կը պաճանջեմ . . . » :

« Պարոն Զէրնիքովի պաշտպանողականէն ետքը՝ դատական գերագոյն մարմինը պահ մը սունձնոցաւ: Քառորդ ժամէ մը ետքը նորէն սեղանին շուրջը հաւաքուեցան դատաւորները, և հետեւեալ վճիռը որձակեցին անոնք :

« Պատժական Գերագոյն Ասեանս նկատելով որ օր, Թամարա Կարինեանի վրայ եղած ամբաստանութիւնը քննութեան կը կարօտի, Տափիանա Իշխանուհիի երաշխաւորութեան ներքեւ աղաս կ'արձակուի մինչեւ երկրորդ դատավարութեան օրը :

« Պարոն Զէրնիքովին հետ գուրս ելայ դատաւորահէն :

« Ամբոխը նախառեց զիս : Ականջիս հասան « ոճագո՛րծ, անիծո՛ծ . . . » բացագանչութիւնները :



## Բ.ՄԱՍ

ԳԼՈՒԽ Ա.

### Ա.Զ.Կ.Ա.Յ.Ե.Դ. ՀԵՐԱԿԸ

Օր. Թամարա պատմութիւնը ընդհատած էր : Չուզեցինք ստիգել որ շարունակէ և յայտնէ մեղի թէ ի՞նչ հետեւանք ունեցու դատավարութիւնը, արդարութիւնը երեւան եկա՞ւ, եթէ ո՞չ ինքը ներման արժանացած ու նեռացած էր կովկասէն : Բայց շաբաթ մը եաքը համարձակութիւն ունեցանք ըսելու :

— Օր. Թամարա հետաքրքիր ենք իմանուլու թէ արդարութիւնն երեւան եկա՞ւ, այսինքն թէ ոճիրին հեղինակը գանուեցա՞ւ :

Օր. Թամարա սրտաշարժ ձայնով մը շարունակեց իր եղերդական պատմութիւնը :

« . . . Անցած էր ամիս մը : Տատիանոս Իշխանուն իին ու ևս զղեսկին հրաշագեղ պարտէղին մէկ հովանոցակը քաշուած՝ ոռւստատանի ներքին և ծայրագոյն զաւտաներու մէջ կատարուած անլուր ոճիրներու նկարագրութիւնը կը կարգայինք : Գաղանապէս ձեռքերնիս հոտած էին արտասահմանի թերթերն ու պարբերոթերթերն, որոնք կը մերկացնէին համայնավարեներու եղեռնազործութիւնները, և այն արարքներն զորս մարդկային առանգքութեանց մէջ արձանագըրուած չենք ահսներ : Ամբողջ Ռուսաստան ամայացած, քաղաքները մեծ մասամբ քանդուած, անիշխանու-

թիւն ամէն կողմ, բարեկեցիկ դասակարգը չքաւուրութեան մատնուած, իշխանական և աւատական կարգերը ջնջուած էին :

« Հնթերցումը հազիւ աւարտուծ էինք, ահա դրանիկ մը ներս մատու և ուկեղէն սկուտեղի մը վրայ դրուած այցաքարտ մը ներկայացուց Տատիանա Իշխանուհին:

— « Օ՛հ, ի՞նչ մհծ ուրախութիւն, բացագանչեց Տատիանա Իշխանուհին, եկողը աղքային ներս Անդրանիկն է եղեր : Շուտով առաջնորդէ՛ զինքը դահլիճը : Դրանիկը մեկնեցաւ, իսկ մենք աճապարանքով աղքային ներսուր դիմաւորելու փութացինք :

« Առաջին անգամն էր զօրավար Անդրանիկը կը տեսնէի :

« Ան յաղթ ու պատկառելի անձնուուրութիւնն մըն էր : Ինձի այնպէս թուեցաւ որ լեռնականի խիզախ ու կախարդիչ կերպարանք մը ունէր : Հասակով շատ բարձր չէր և հազիւ յիսունի մօտ տարիքի մը մէջ կը գտնուէր . Ճակատը լայն, նայուածքը խորհրդաւոր, իսկ զէմքին բովանդակ արաւայտաւթիւնը ժայռի մը կատարին վրայ կեցած տոիւծի մը արաւայտութիւնն ունէր : Հագած էր զօրավարի համազգեստ մը խիստ վայելուէ կերպով :

— « Բարի՛, բարի՛, հնչեց Տատիանա Իշխանուհին՝ ձեռքը զօրավար Անդրանիկին տալով :

— « Շատ բարի չէ . . . պատասխանեց զօրավար Անդրանիկ տնվերապան շեշտով մը : Եկայ որ յայտնեմ թէ բոլոր իշխանները և իշխանուհիները, դուքսերը և դքսուհիները, կոմսերն ու կոմսուհիները որէ կ'անցուին և համայնավարները վճռած են կայսերական զերդաստանէն ժառանգորդ մը չի թողուլ կենացանի : Աւելին կայ, իշխանուհի, կտօկածը ունինք

որ ոռւստիան քոյքայլու զօրաբանուկները ներքին խնդիրներով պիտի զբաղին եւ, հետեւաբար, կովկասիան սաղմանակառը պիտի թողուն թուրքերուն ձեռքը :

— « Ասոււա՞ծ իմ . . . միջէ՞ կարելի է այդ . . . Եթ հաւասա՞ք որ ոռւս մեծ աղղին զաւոկները այնքա՞ն վաս զանուին որ Կովկասի սաղմանակառը թուրքերուն յանձննեն :

— « Զիմ դիտեր . . . բայց երեւոյթները ցոյց կուտան որ իմ կառկածներս իրականութիւն պիտի զանուն : Իշխանուհին, վա՞յ մեղթ թէ որ այդ չնական ողիով սնուծ թուրքերը մինչեւ այս հոգամասը հասնին : Անոնք պիտի չի խնային ո՞չ ոռւսերուն, ո՞չ վըրացիներուն եւ ո՞չ ու մեղթի :

— « Աւրի՞մ . . .

— « Հարկ է որ զօրավար Իվանօֆ անմիջապէս Կովկասի սաղմանակառը վերապատճայ : Ես միայն անոր հետ կրնամ դործել : Եթէ ան ուշանայ և կամ չի կարենայ դալ, համայնավարական գաղափարը պիտի վարակէ Կովկասի հոգամասին վրայ գանուած ցիրուցն զինուորական ջոկատներն և դասուիք պիտի ընէ գանոնք :

— « Զէ՞ որ զօրավար Նազարեէկով կայ, զօրավար Սիլիկեան կայ . . . վերջապէս դուք հայերդ լուս և հայրենուուէր զինուորականներ ունիք, ինչո՞ւ պիտի չի կրնաք դլուխը ջախջախուած թուրքերուն յարձակումներուն զիմազրել : Ի՞նչպէս կը հաւասաք որ այդ հրէշները կարենան ձեր ձեռքին առնել Կարսափ անտուիկ ամրացները ի՞նչպէս կը հաւասաք որ Մուսուաֆու Քէմուլ կարող է համարձակութիւն ունենալ զրաւելու համար ոռւստիան ամենափոքրիկ հոգամաս մըք :

— « Ճշմարիտ է, գլուխոք չոխջախուած թուրքը  
պիտի չի համարձակի ոռւսական ամենափոքրիկ հո-  
ղամաս մը զրաւելու, բայց երբ զինուորը չի ճանչ-  
նար իր հրամանատարը, երբ ան ուսերէն վար կը  
շպրտէ իր հրացանն ու փախուստ կուտայ ռազմա-  
վայրէն : Ի՞նչպէս չէք հուտատար որ Մուստաֆա Քէ-  
մալ մը և կամ Քեսզիմ փաշա մը պիտի չկընայ ան-  
արգել կերպով դէպի կովկաս յառաջանալ :

« Տոտիանա Իշխանուհին տժգունեցու, և անոր  
վարդոգոյն շրթները՝ կասկապոյտ կարած՝ պրկուն-  
ցան : Ակամայ ցնցում մը գալարեց զինքը և անոր  
աչքերէն սկսան յարդ արցունքներ հոսիլ :

— « Ո՞չ, Իշխանուհի՛, ես Զեր Վեհափառութիւնը  
լացնելու չեկայ, նկատել տուաւ զօրավար Անդրանիկ :  
Դիտեմ որ Զօրեղբայրդ պիտի փութայ կովկասի ռազ-  
մաճակաբը դալու, եթէ դուք գրէք ստիգողական-  
համակ մը :

— « Ամենա՛յն սիրով, սակայն համայնավարնե-  
րը խիստ գրաքննութիւն մը հաստատած են, ընդհա-  
տեց Իշխանուհին, կը յուսա՞ք որ գրութիւնս բարձի  
թողի պիտի չընեն և ուղղակի հօրեղքօրս յանձնեն :

« Զօրավար Անդրանիկ լոեց : Անոր կերպարնե-  
քը դառն մթութիւն մը պատեց և ցուաաանջ հառա-  
չանք մը հանեց : Յետոյ դառնալով ինձի՛ հարցուց իմ  
ո՞վ ըլլալո :

— « Դժբախտ աղջիկ մըն է, Զօրավա՞ր, ըստ  
Տատիանա Իշխանուհին : Թերեւ իմացաք. կամաւո-  
րական գունդին հրամանատարներէն գնդապետ Ասպե-  
տի եղերական մահը . . .

— « Այս՛, իմացայ և չափազանց ցաւ զգացի,  
յայտնեց զօրավար Անդրանիկ : Անպատճառ եղբայ-  
րասպանութիւն մըն է :

— « Անո՞ւ այդ զանին նշան ածունին է . . . : Տուրաբախտ աղջիկը զնդապիտ Ասպետի աղանձուելքն յետոյ կը նշանուի իմ հիւանդանոցիս մէջ պաշտօնաւ վարող բժիշկ Վաղգենին հետ : Ազնուալի պարագան այն կ'ըլլոյ որ այդ երկրորդ նշանոծն ալ կը սպանանուի նոխարդին որևս : Եւ որովհետեւ ոճիրը աեղի ունեցող է խռովելիներու միասին շրջագայութեան տակն և զիշերուան մթութեանը մէջ, զինուորական և զատական իշխանութիւնները ոճիրը կը վերագրեն այս տարբարախտ աղջիուն : Հիմակ ո՛չ միայն բժիշկ Վաղգենը սպաննելու ամրատանութիւնը կայ, այլ այս խեցն աղջիկը կ'ամրատանուի նուև թրքանոյ սպանին Ասպետին սպաննման զործովը : Սոյն կրկնոկ ոճիրներու համար ընդհանուր զատախաղը « մահու վճիռ » արհանջոտ է, ոտեայն դատարանը վերաքննութեան հարկեւ աեսնելով՝ իմ երաշխաւորութեանս ներքեալուած արձակեց մինչեւ երկրորդ զատախաղը օրութիւնը :

— « Երբ աեղի պիտի ունենայ երկրորդ զատախարութիւնը, հարցուց զօրավարը Անդրանիկի խռովելով կերպուրանքով մը :

— « Այս առենին . . . թերեւս չարաթէ մը, պատասխանեց Տատիանա Իշխանուհին :

— « Պիտի ջանամ որ այդ խորհրդաւոր զատախարութեան ներկայ զանուիմ : Դատավարութիւնը կարուի մէջ պիտի կատարուի, եթէ ո՛չ երեւանի մէջ :

— « Այս մասին սրոշ բան մը չենք զիտեր, բայց հաւանական է որ Կարսի վզեաւագաւառ աեւ նը կատարէ զատավարութիւնն, ինչպէս նախորդ զատավարութիւնը ըրաւ :

— « Ո՞վ է ընդհանուր զատախաղի պաշտօնը կատարողը, հո՞յ է թէ ուսւս :

— « Հոյ մըն է, Նիկոլ Վարդավանց կը կոչուի :

և. Եթէ չեմ սխալիր, բնիկ Գարտպաղցի է, որ պատերազմի առաջին շրջանին իբր գնդապետ Կովկասիան ռազմաճակատին վրայ տարիի մը չտի զինուորական ծառայութիւն կատարած է : Այժմ Զինուորական Դերագոյն Ատեսնին մէջ ընդհ. դատախողի պաշտօն ունի և չափաղանց խստքարոյ ու անխիզձ մէկն է :

— « Կը ճանչնո՞մ . . . : Նիկոլ Վարդովեանց կամաւորական գունդերուն մէջ ծառայուծ է, առկայն իբր կաշտուկեր ամբուստնուած ու հեռացուցուած է : Կը զարմանամ թէ ուսկից ուր այդ անձին այսօր Զինուորական Դերագոյն Ատեսնի Ընդհանուր Դատախազի պաշտօն կը տրուի . . . : Ա՛յս, ա՛յս . . . , կուսակցումոլութիւնն ինչե՛ր կատարել կուտայ մեղի : Բայց լու է որ այդ անձն է եղեր ընդհանուր դատախազը : Հիմա հեռախօսով հոռ կը կանչեմ զինքը : Թողղ անտեսնէ զօրավար Անդրանիկը :

« Ու զօրավար Անդրանիկ ձեռքն առուել հեռախօսափն ընկալուչն և ձայնեց :

— « Ալօ', ալօ' . . . զինուորական ընդհանուր դատախազ Նիկոլ Վարդովեանցի հնատ խօսիլ կուղեմ :

« Քիչ յետոյ հեռախօսին զանդակը հնչեց :

— « Ալօ', ալօ' . . . զինուորական ընդհանուր դատախազ Նիկոլ Վարդովեանցն եմ :

— « Պարոն Վարդովեանց, կը խնդրեմ որ այս պահուս Յատիանա Իշխանուհիի գլեակը դաք, կարեւոր խնդրոյ մը մասին խորհրդակցելու համար :

— « Կարելի է ձեր ո՛վ ըլլալը յայտնէք, հնչուեցաւ հեռախօսով :

— « Բարեկամ է ձեղի, երբ դղեակը դաք, պիտի ճանչնաք, պատասխանեց զօրավար Անդրանիկ և հեռախօսին ընկալուչը մէկդի դրաւ :

ո կէս ժամ անցաւ թէ չէ, դրանիկը լուր բերաւ որ ընդհանուր դատախազը եկած է և սրանը կը ըսպառէ :

« Ես քաշուեցայ քավընտի սենեակ մը : Դահիս մին մէջ ընդհանուր դատախազը զիմաւորեցին զօրագոր Անդրանիկ և Տատիանա Խշտանուհին :

« Քովընտի սենեակին ականջ զրի և ահա՛ ինչ որ չսեցի :

— « Զօրավա՛ր, մեծ պատիւ է ինձի որ կը ծանօթանամ ձեզ հետ, կ'ըսէր ընդհանուր դատախազը կեղծ ու չողոմիչ ձայնով մը : Թէեւ կամ ուորական գունդերու մէջ ծառայեցի, սակայն տոիթը չունեցայ ձեզի հանդիպելու : Դուք ռազմաճակատին խորը մը տած էիք և միայն ձեր յողթական յառաջիս ովացումին լուրը կ'առնէի :

— « Թողո՛ւնք այդ պատմութիւնը՝ առարկեց զօրավար Անդրանիկ : Հոս որդարութեան խօսք մը կուզեմ որ ընէք : Նախ զրէ՛ք ձեռքերնիդ ձեր խղճին վրայ, մտածեցէ՛ք ու ապա՛ անվերտապահ կերպով յայռնեցէ՛ք : Ըսէ՛ք ինձի, ունիք ապացոյց մը որ օրիորդ Թոմարա կոչուող զթութեան քոյրը կրկնակ սպաննաւթիւններ զործած է, — ա՛յն ալ կանխամտածութեամբ, կուզեմ զիտնալ . . . կուզեմ վայրկենապէս այդ աղջիկը գնդակահարել, որովհետեւ սպաննուած գնդապետ Ասպետը մեծ հերսո մըն էր և աղտատազը բութեան այս պատերազմին մէջ անիկա ձեղքած անցած է թուրք գերման միացեալ զինուորական ուժերը և այդպէսով զօրավար Խվանօֆի զօրաբանակին համբայ բացած է դէպի Կարինի ամրոցները :

— « Զօրավա՛ր, պատասխաննեց ընդհանուր դատախազը քիչ կմկմալով, թէեւ գնդապետ Ասպետի ըսպանման պարագան մեզի համար մութ կը մնայ, սա-

կայն բժիշկ Վաղգէնի սպաննութիւնը բացայայտ է . . .

— « Ի՞նչպէս . . . բացոյայտ՝ կ'ըսէք :

— « Այո՛, պարոն Զօրովա՛ր, բժիշկ Վաղգէնի սպաննութիւնը կատարուած է շատ բացայայտ պարագաներու տակ : Նախ՝ ապացոյց է որ օր Թամարա բժիշկ Վաղգէնը կ'ընկերակցնէ իրեն, անձրեւու ու փոթորկալից գիշեր մը և մինչև գերեզմանատուն կը տանի զայն, յետոյ վերադարձին՝ ոճիրը կը կատարէ քաղաքէն երկու մզոն հեռաւորութեան վրայ կառուցուած կամուրջին քովը, որովհետեւ այդ տեղը անտառին թաւուտքները ծածկած են : Կամուրջը կ'ընտրէ, որ կարենայ երկու պողոտաներու մէջէն խոյս տոլով հետքը կորսնցնել : Չի յաջողելուն պատճառը ա՛յն է եղեր, ինչպէս կ'երեւի, հրազդէնի պայթիւնը շուտով իմացուած և շրջականներէն դէպի կամուրջը պահակ զինուորներ եկած են : Այն ատեն իր ոճիրը ծածկելու համար, սկսած է « օգնութիւն » աղաղակել ։ Այս բոլորէն յետոյ՝ ձերքակալուած գիշերը չափազանց խելայեղ վիճակ մը ունեցած էր և նախնական հարցաքննութիւններուն հսկասական պատասխաններ տուած է : Հիմայ պարոն Զօրովա՛ր, ալ ի՞նչ կը մնայ արգարութեան և ի՞նչ կուզէք որ ըլլայ անոր վճիռը : Միթէ՛ պատմութիւնը քիչ օրինակներ արձանագրած է այս տեսակ անլուր ոճրագործութեանց :

— « Ընդհանուր դատախազութեան դիւանն այդուն ապացոյցներ միայն կրցած է հաւաքել, թէ ո՛չ աւելի որոշ և հաստատ ապացոյցներ ունի, որոնք դատական գերագոյն մարմնոյն պիտի ներկայացնուին, ընդմիջեց զօրովար Անդրանիկ տեսակ մը հեգնական եղանակով :

— « Առ այժմ այսքան է ընդհանուր դատախազութեան ունեցած ապացոյցները :

և Այս խօսակցութիւնը վերջացած չէր, ահա հեռախօսով լուր տրուեցաւ, որ շուտով գտաւրոն երթայ պարոն Վարդովեանց :

— « Յանուարի թիւն, ըստ ովարոն Վարդովեանց և շուտով մեկնեցաւ :

— « Հըլք . . . ժպանեցաւ զօրավար Անդրանիկ, թուրքերը առած մը ունին, կ'ըսեն թէ « Դնչութիւնանութիւն տուած են, ան տուածին անդամ իր հայրը կտխաղան բարձրացուցած է : » Պարոն Վարդովեանց կտրծեմ թէ կրտկի հետ կը խաղայ : Ինչ որ է, կը սպասեմ որ դատավարութեան օրը զայ : Ինչպէս ըսի, ամէն ճիգ պիտի թափեմ որ ես ու ներկայ գանուիմ :

« Քովընափ սենեակէն դահլիճ մտայ : Զօրավար Անդրանիկ կերպարանքս պիտեց ու քիչ մը բարկացած եղանակով մը ըստաւ :

— « Ինչո՞ւ լացոծ ես, քոյ' րս, արդե՞ք կը վտիւնաս կտխաղանէն : Օ՛, ատիկա երկիւղ աղղելիք զործիք մը չէ, չառ չառ քանի մը վայրկիւնն պիտի չարչարուիս : Բայց եթէ դուն ոճրադործ մ'ըլլայիր, այն առեն քու մանդ վայրկիւնական պիտի չըլլոր :

— « Աւրե՞մն . . . փղձկեցայ ես, զուք՝ պարոն Զօրավար' ր, չէք կտսկածիր որ ես եղած եմ գնդապետ Ասպիտը սպաննողը, ես եղած եմ քժիշկ Վազգէնին արիւնը մանողը :

— « Չեմ կտսկածիր, որովհեաե այդ տեսակ անլուր չարագործութիւն մը գործելու կերպարանքը չունիս, բացայացեց զօրավար Անդրանիկ լուրջ ձայնով մը : Իրու է թէ մարզկային պատմութիւնն այդ տեսուկ ոճիրներու արձանագրութիւնն ունի, առկայն այդ ոճիրները գործող տիպարները գաղանարարոյ երեւոյթ մը կը սրատկերացնեն : Պարոն Վարդովեանց բազդին բերմամբ որաշածն մը ստոնձնած է որ ո՛չ

անոր հոգեկոն զդացումներուն և ո՞չ ալ անոր նկարագրին կը համապատասխանէ :

« Հեծկլտուղվ զօրավար Անդրանիկին ձեռքերը համբուրեցի և կարծես առնակոն քաջութիւն մը ըդգացի էութեանս մէջ :

« Զօրավար Անդրանիկ կէս օրուան մօտ մեկնեցաւ :

— « Անմեղներուն պաշտպանը Աստուած է, բացանչեց Տատիանս Իշխանուհին : Տեսաք որ զօրավար Անդրանիկի պէս բարձրաստիճան անձնուարութիւն մը չի հաւատար որ դուն ոճրագործ մըն ես ։ Ա՛լ արցունքներուդ վերջ տուր, Թամմարու : Ո՛չ միոյն ես պիտի ըլլամ քու պաշտպանդ, այլ Աստուածով՝ ահա զօրավար Անդրանիկն ալ քեզ պիտի պաշտպանէ : Ինչպէս ըստ Զէրնիքով, կտիսազանը հո՞ն է, բայց այդ կախաղոնը չարագործներուն համար է, այսինքն անո՞նց համար՝ որոնց ձեռքերէն արիւն կը կաթի և աչքերէն՝ ահաւոր կատաղութիւն մը —

---

## Գ. ՄԱՍ

ԳԼՈՒԽ Ա.

### Ա. Ր Գ. Ա. Ր Ո Խ Թ. Խ Խ Ն Ը

« . . . Արդարեւ, շարաթ մը ետքը, զինուարական գերազոյն առեւնի նախագահէն իոչնազիր մը ստացայ, որով կը զեկուցուէր ինծի թէ վերաքննութեան

դաստիարակութիւնը տեղի պիտի ունենար ութը օրէն կարսի մէջ :

« Թաղթին ամբողջ բնակչութիւնը, — թռչրք, ուսւո, վրացի և հայ — անձիութեամբ և խորին զայրոյթավ մը կը սպասէին որ ես կամ կախաղան բարձրցուիմ և կամ դնդակի բռնուիմ : Անսնք հաւատացած էին որ ես կրկնակ ոճիրներու հեղինակն էի և հետեւաբար, արգարութիւնն ա'յն միոյն պիտի ըլլար որ ես ապրելու : այսինքն զոյտութիւն ունենալու իրուունք չի վայելիմ : Անսնք նուե այն համոզումն ունէին որ ես զեռ շոտերու արիւնը պիտի մտնէի և խմ կախարդիչ գեղեցկութեանս շնորհիւ անմեղ անձանց մահուան պատճառ պիտի զառնայի :

— « Եթէ կողմանկցութեամբ և զօրաւոր ձեռքերու միջոցու ազատ արձակուի և կամ ներման արժանանայ, կը բաէին կիները, մենք պիտի ըլլանք փողցներու մէջ անոր վրայ յարձակելով և քորերով զայն սպաննողը :

« Այս զժրախտ պարագաներու պատճառաւ էր որ Տատիանա Իշխանունիին զզեակը միոցի մինչեւ դատավարութեան օրը :

« Դատավարութեան առաւեն, ժամը տասնին, մեզի եկաւ զօրավար Անդրանիկի : Ես Տատիանա Իշխանունին ու Զօրավարը ինքնաշարժով զատարան ուղղուեցանք :

« Փողոցները լեցուն էին հետաքրքիր բազմութեամբ մը, ստկայն անսնք այս անդամ լուռ մնացին, որովհետեւ զօրավար Անդրանիկը քովս բազմած կը տեսէին : Այսուհանգերձ զինուորական պահակախումբին պեաը անգեկացած ըլլալով որ վրաս յարձակում պիտի զործուի ամբոխին կողմէ, շտա անդեր դիմուորական պահակներ կեցուցած էր : Եւ ասիկա

ո՞չ թէ պարտականութեան մը համար, ոյլ որովհետեւ  
զօրավար Անդրանիկ մը կար, որմէ կը սոսկային քա-  
ղաքային և զինուորական իշխանութիւնները :

« Մտանք դատասրահը : Խուռան բազմութիւն մը  
լեցուած էր : Իմ փաստաբանս կանգնած էր իր սեղա-  
նին քով : Ես մօտեցայ իրեն և նստեցայ ամբաստան-  
եալի տթուին վրայ : Դատական մարմինը ներս եկաւ  
և շորուեցաւ սեղանին շուրջը :

« Բնդիանուար դատախազը՝ Նիկոլ Վարդովեանց,  
գրաւած էր իր տթուն և շարունակ զօրավար Անդ-  
րանիկի ուղղած էր իր նայուածքը :

« Նո խազահը մէկիկ մէկիկ աչքէ անցուց դատա-  
կան ծրաբները և պատրաստուեցաւ վերաքննութեան  
պարութաները կարդուոււ . ահա՛ սպայ մը ներկայա-  
ցաւ և կ'քուած նամակ մը գրաւ սեղանին վրայ :

« Նոխազահը բացաւ այդ կնքուած գրութիւնը :  
Կարդո՞ց . . . Նորէն կարդաց : Անոր կերպարանիքը ճա-  
ռագայթ մը պատեց և աչքերուն մէջ տրտակարդ ցո-  
լցում մը պատկերուեցաւ :

— « Առջարութիւնն է որ պիտի խօսի, ըստ նու-  
խագահը : Վերջին պահուան երեան կ'ելնէ կրկնուի ո-  
ճիրներուն հեղինակը, որ անձունոթ մը չէ համարու-  
կութեան . . . և որ ուրիշ մէկիը չէ, եթէ ոչ « Տառ-  
իոնա » հիւանդանոցին մէջ պաշտօնովարող բժշկաւ  
պետը :

« Անուար սարսուռ մը անցաւ դատասրահին մէկ  
ծայրէն միւսը :

— « Անուասիկ իր գրաւոր խոստվանութիւնը,  
շարունակեց նախազահը :

« Եւ կարդաց բժշկապետին գրութիւնը :

« . . . Տէ՛ր նոխազահ և Պ. Պ. դատասորնե՛ր, մի՛  
մտէք սնմեղ ազջկան մը տրիւնը . ան ոճբազործ մը

չէ : Այդ երկու ոճիրներն ալ ես զործեցի . . . որովհան շնական պիզծ զգացումով մը ուղեցի որ անիկայ իմ կինս բլույս : Ամբողջ տարի մը ջանացի որ անոր սրտին մէջ թոյն մը կաթեցունեմ : բայց ան հրեշտակի մը ովէս անրիծ պահեց իր հոգին : Սպաննեցի Ասպետը, որովհան ա'յն սէրը, այն խելայեղ զուրդուրանքը, մէկ խօսքով՝ ա'յն զգացումները զորս կը տածէր այդ թրքանայ սպային նկատմամբ, իմ բռվանդակ էութիւնս կը ցնցէին, սպաննեցի, որ այդ սէրը փոխանցել տայի իմ անդուսպ սիրոյաւ սակայն այդ աղջիկը նույւունքը մ'անգամ չարձակեց վրաս : Ան նշանուեցաւ բժիշկ Վաղղէնին հետ ես այդ եղերաբախա անձն ալ սպաննեցի, և ասիկա ա'յն յոյսով, որ օր Թամարա պիտի ընդունէր առաջարկութիւնս . . . որովհան կոյր կիրքս պիտի հարկադրէր զիս որ ես բանտարէի այդ հրեշտակին ու այնպէս տիրանացի անոր սիրոյն . . . :

« Արդ, Տէր նախառակա՛ն և Պ. Պ. Դատաւորնե՛ր, երբ այս զրութիւնս ձեր ձեռքը կը հսնի, երբ սեղանին վրայ կը չարակէք զայն և դատասրանին մէջ հաւաքառած ամբախին կը կարդաք, զիտցէք որ վերջ տուած իմ կեսնքիս : Հրազդնը ձեռքս առած՝ յանձնած եմ այս զրութիւնը : Միակ խօսք մը, միակ բռու մը կարող էք արտասանել ա'յն ամ բոխին, որ ամիսներով նախառակինքի առարկայ բրաւ այդ անմեղ աղջիկը այդ խօսքը, այդ բառը Արգարութիւնն է . . . :

ԲԺՇԿԱՊԵՏ

« Սոսկոյի յուղում մը տնցու էութենէս, պաղքրտինք մը պատեց մարմինս և ես կեցած տեղս երերարկով ինկայ վասարքանիս սեղանին ներքեւ :

«Երբ սթափեցուցին զիս, տեսայ քովլս գօրավար Անդրանիկ և Տատիանա Իշխանուհին :

«Լացի՞ . . . բարձրածայն լացի և լոցուցի նաև ա՛յն ամբոխը, որ քիչ առաջ քարերով պիտի ճղմէր իմ գլուխս :

«Նախադահն ալ չափազանց յուզուած էր և հազիւ կը զսղէր իր արթունքները, որոնք այտերէն վար կը հոսէին :

«Քանի մը վայրկեան խոր լուսթիւն տիրեց, յետոյ նախադահը ոտքի ելու և հանդիսաւորապէս յայտարարեց.

«Ինչպէս ըսի, Արդարութիւնը վերջին վայրկեանին մահուընէ տպատեց անմեղ աղջիկ մը, զոր իրը ոճրագործ դատապարտած էինք ոմէնքս ալ : Թո՛ղ ուրեմն ան ներէ ամենքիս, և անոր լուսաշող ճակատը թո՛ղ բարձրացնէ այս դատասրահին մէջ : Յանուն դատական մարմնոյն կը չնորհաւորեմ ոք. Թամմարա կարինեանը և կը մաղթեմ բարեբաստիկ երջանկութիւն մը : Ան շատ տառապեցաւ, որովհետեւ չէր կրնար իր անմեղութիւնը հաստատել. ան շատ լացո՞ծ է. թո՛ղ այսուհետեւ գիտնայ թէ Արդարութիւնը կը յապաղի, սակայն չի խափանուիր : Գնա՞՝ Օրիո՛րդ, գնա՞՝ Աստուած քու պաշտպանդ է եղեր : Եղեռնադատ Առեւնը արձանագրած է քու ա՛յն յայտարարութիւնդ թէ Ախիզ-ճըս հանդարտ է և մահա՞ բերկրտլից » : Պու պատմութիւնդ պիտի չի մոռցուի : Գնա՞՝ Աստուած քեզ հետ ըլլայ :

«Նախադահի այս կրօնաշունչ յայտարարութենէն ետքը՝ ամբոխը հեռացած էր դատասրահէն :

«Երբ դատարանի մեծ դուռնէն դուրս կ'ելնէինք գօրավար Անդրանիկի և Տատիանա Իշխանուհիին հետ, համալստրանի ուսանողները սկսան դոչել. «Կեցցէ՞

արդարութիւն։ կեցցէ՛ օր, թամարա ։ իսկ այն կի-  
ները, որոնք լինչի օրէնքը պիտի գործադրէին և քա-  
րերով պիտի սպաննէին զիս, ամօթահար վաղոցներէն  
կը հեռանային և չէին համարձակեր երեսս նայելու ։

— «Վա՛յ թշուառական շնծիր, վա՛յ, կ'ըսէին այդ  
պառաւ կիները, ի՞նչպէս ալ կրցած է այդ տարիքին  
մէջ արխւը մտնելու երկու ճանիլ ճիվան բարձրաս-  
տինան անձերու, որոնք աղդային աղատադրութեան  
գործին նուիրուած էին։ Ա՞վ կրնար կասկած ունե-  
նալ որ եօթանասունն անցած, թոռներու տէր եղած  
այդ զաղանը կինը պիտի լքէր, — ա՛յն ալ յիսուն տա-  
րի եաքը, — զաւակները պիտի ուրանոր և իր թոռան  
անդ աղջկան մը սիրահարէր, և այդ պ սանառու ոճիր-  
ներ դորժելու ստիպուէր։

— «Բայց տեսա՞ք Աստուծոյ արդարութիւնը, նը-  
կատել կուտային ուրիշ կիներ։ Վա՛խ եթէ ուշանար  
այդ արդարութիւնը, պիտի կախուէր անմեղ աղջիկը։  
Հրեշտակ մըն է եղեր, որ արդարութիւնը չուշացաւ  
և մահու զնիսը չի գործադրուեցաւ։ Է՞ն, չըսենք որ  
Աստուծ չի կայ, չըսենք որ արդարութիւն չի կայ...»

«Մենք զղեսկ հասած էինք։ Տատիանա իշխանու-  
նին զնրավալից մօր մը պէս զրկեց զիս և ըստւ։

— «Թամարա», հրեշտակ աղջիկս, կուզեմ որ  
այց կոզմերը չի մնաս։ Եկուր զրկեմ քեզ Թուսաս-  
տանի քիչ շատ խաղաղիկ վիճակ ունեցաղ քաղաք մըն  
կ շղե՞ռ Օտեսա բնակիլ։ Հօն դերման զրաւման բո-  
նակը կայ, ստկայն ամենէն ապահով վայրն է։

— «Այս՝ թո՛ղ մեկնի օր, թամարա, վրայ բե-  
րաւ զօրավար Անդրանիկ, և լուսազոյն է որ Օտեսա  
բնակի, որովհետե թէ՛ կովկաս և թէ՛ Թուսաստանի  
ներքին և ծայրազոյն զաւառներուն մէջ անդորրու-  
թիւնը շատ ուշ պիտի վերահաստառուի։ Ես հաւատա-

ցած եմ թէ համայնավարները շուտով երկրին տէրը  
պիտի դառնան և ատանկով պիտի հարկադրեն որ քա-  
ղաքացիական կորիւը մեծ ոճիրներ գործէ :

— «Ես ալ կը փափաքիմ Օտեսա մեկնիլ, յայտ-  
նեցի ես, որովհետեւ հոն համալսարան կայ և կարող  
եմ անոր բարձրագոյն դասընթացքներուն հետեւիլ :  
Իսկ գուշը ու՞ր պիտի երթաք, իշխանուհի՛ :

— «Ես մտադիր եմ Գերմանիա մեկնելու, պա-  
տասխանեց Տատիանա իշխանուհին, մինչև որ երկիրը  
խաղաղի : Քու ապրուստիդ մասին հոգ մի ունենար :  
Համալսարանդ աւարտելէդ ետքը քովս կ'առնեմ քեզ :

«Ամիս մը ետքը բաժնուեցայ Տատիանա իշխա-  
նուհին, սակայն ան ու՞ր գնաց, ի՞նչ վիճակի հնա-  
թարկուեցաւ, կըցաւ Գերմանիա մեկնիլ, ո՞ւէ տե-  
ղեկութիւն չառի : Ինչպէս յայտնած էի, ժառանդու-  
թենէ ինկած կարեւոր գումար մը կար Թիֆլիզի պե-  
տական դրամատունը : Այդ գումարէն մաս մը ծախ-  
սեցի գնդապետ Ասպետի շիրիմին և մաս մըն ալ բը-  
ժիշկ Վաղգէնի մահարձանի շինութեանց համար, մը-  
նացեալը եւրոպական արժեթուղթերու վերածելէս  
ետքը հոս եկայ : Մասնաւոր գասեր ունիմ և կորե-  
ւոր գումար մը կը ստանամ :

— «Տարիքդ շատ փոքր է, ինչո՞ւ չես ամուսնա-  
նար և այդպէսով անցեալ տառապանքներդ մոռնալ,  
ըստ կինու :

— «Ամուսնանա՞լ . . . ո՞վ, ե՞ս ամուսնանամ առ-  
կէ յետոյ, հեղձկաց օր՝ Թամարա : Ո՞չ, Տիկին, ես իմ  
չարտշուք բախտու փորձեցի : Այդ մասին ո՞ւէ մտա-  
դրութիւն պիտի չի կրնամ ունենալ : Բայմ, խոսու-  
վանիմ ձեզի թէ ի՞նչ է մտադրութիւնս : Երբ համալ-  
սարանիս դասընթացքներն աւարտեմ, պիտի քաշուիմ  
վանք մը, ուր չափանաս ողջիներաւ բարձրագոյն

վարժարան մը կայ և անոնց կրթութեանը պի նուիրուիմ : Հայաստանի մէջ շատ վանքեր կան, ես հաւատացած եմ ազատագրութեան այս պատերազմէն ետքը՝ այդ վանքերը մէյ մէկ լուսաւորութեան վառարաններ պիտի գառնան և ծոյլ ու ինկտծ բարքերով սնած կղերականներու տեղ բարձրագոյն կրթութիւն ստած ուսուցիչներ և ուսուցչուհիներ պիտի ապրին հոն : Ահա՝ նպատակս :

Թամարա լուց : Վերջացուցած էր պատմութիւնը :


Շուրջ տասը տարի անցած է անկից ի վեր : Զի զիտիմ թէ կենդանի՛ է և ու՞ր կը զանուի : Մենք Օտեսա ձգեցինք զինքը :

— « Գրէ՛, զուն զրէ՛ իմ եղերական պատմութիւնս, խնդրեց Թամարա :

25, Օգոստոս 1929

Վառնա

« Վերջացուցած էր պատմութիւնը :



## ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ

(ՏԱՄԲ ՏԱՐԻ ԵԹԵՔ...)

ԳԼՈՒԽ Ա.

... Օրիորդ Թամարայէն տեղեկութիւն մը տռած չէի : Իր փափաքին համաձայն՝ գրի առի ա'յն ևղերական պատմութիւնը զոր յայտնած էր ինձի :

Թանի մը անգամ փորձաւեցայ համալսարանի աշխարհնութեան նամակ մը գրել և անոր մասին տեղեկութիւններ ուզել սակայն չի վտանգելու համար իր դրութիւնը պատռեցի թուղթը և պրիչը մէկդի նետեցի :

Եւ ահա՛, ուստու մը, կը ստանամ նամակ մը և կը տեսնեմ որ Հայրաստանէն եկած է, և Խորհրդային Ծուռսիոյ դրոշմաթուղթը փակցուած է վրան :

Անմիջապէս կը բանամ պահարանն ու կը զանեմ օր. Թամարայի ձեռքով դրուած դրութիւն մը :

Երեւան, 20 Ապրիլ 1929

Յարգելի պարոն,

Հաղիւ ամիս մըն է որ հեռացել ևմ՝ Օտհայից : Մի քանի անգամներ այն տեղից նամակներ գրեցի ձեզ

և խնդրեցի որ տեղեկութիւններ հաղորդեիք ինձ. սակայն անարտասախանի մեացի : Հասկցայ թէ նամակներո ձեր ձեռքը չեն հստած՝ որովհետեւ վստահ էի թէ դուք անպ ստառա պիտի պատասխանէիք :

Այժմ Երեւոն եկած եմ և փափոքիս համաձայն Մայրապետոց մտած եմ և բոլոր անձնութրութեամբ հայ իդուկան սեսի կրթութեանը նուիրուած եմ :

Հայաստանի մայրաքաղաքը Օտեսայի գեղեցկութիւնն ու զիրքը չունի, սակայն ո՛յն եռուզեան շարժումն ու կեռնքը զօր կը տեսնեմ հոս, Օտեսայի մէջ չի տեսայ : Մեռած է երրեմնի այդ չքննաղտեսիլ քաղաքին բավանդոկ կեսանքը : Հայաստանի մայրաքաղաքը վերաշնուրական գործունէութեան մէջ է : Երբէ՛ք չես կրնար ըսել թէ Խուստատանի գեղատեսիլ քաղաքներէն կը զանազանուի :

Ա՛խ, յարդելի Պարս'ն, շտա բան ունիմ գրելիք, սակայն կը տարակուախմ որ այս նամակն ալ պիտի կորսուի . . . որովհետեւ գրաքննութենէ կ'անցնի :

Եթէ բախտին բերմամբ ստանաք նամակս, պիտի խնդրէի որ իմ անունս և մականունս ծածուկ պահէիք և ձեզի ցոյց տուած անունս գործածէիք ինձի համար, իբրև հասցէ :

### Բնդունեցէք յարդանքներս ԱՐՄԵՆՈՒՅՆ

Ասյն նամակը անակնկալ մը եղաւ ինձի : Հաւատալս չէր զար : Կարգացի՛, տասն անգամ ըլլալով կարգացի զայն :

— Այս' . . . ձիշդ է . . . օր. Թամարայի ձեռադիրն է, ըսի ինքներենս. չեմ խարուիր, հետեւաբար տոի զրիչս ու հետեւեալ պատասխանը զրեցի . —

Վառնա, 1 Մայիս 1929

Համեստուհի

Օր. Արմենուշ Մուրատեանց

Երեւան

Անհուն ուրախութեամբ ստանալու քախտն ու-  
նեցայ քու նամակդ : Շուրջ տասը տարի անցած է  
այս օրէն ի վեր ուր բաժնուեցանք իրարմէ : Երբ  
շոգենաւը կը հեռանար Օտեսայի նաւոհանգստին քա-  
րափէն, դուն տրցունքդ սրբելով անդամ մըն ալ թաշ-  
կինակդ ծածանեցիր ու դէպի քաղաքը ուղղուեցար :  
Ես ու կինս չափազանց ցաւ զգացինք որ չի կրցինք  
մեզի հետ տանիլ քեզ, որովհետև անցագիր մը պէտք  
էր Պուլկարիա մտնելու հոմար :

Երբ հասանք Վառնա, առաջին գործս եղաւ քեզի  
գրել, սակայն ո՞չ այդ առաջին նամակիս և ո՞չ ալ  
անկէ վերջ գրածներուս պատասխանը ատացայ : Քանի  
մը անդամ մտադիր եղայ Համալարանի տնօրէնու-  
նութեան միջոցաւ նամակ մը գրել, սակայն կասկած  
ըրի որ վտանգ մը պիտի պատճառէ քեզի : Կետեւաբար-  
միշտ սպասեցի : Այսօր ուրախ եմ որ վափաքիս կը  
հասնիմ :

Կը գրէք թէ Մայրապետանոց մատած էք և ինք-  
զինքնիդ նուիրած էք հայ իգական սեռի դաստիարա-  
կութեան :

Միթէ, միթէ այդ ծաղիկ հասակիդ մէջ աշխար-  
հիկ կեանքէն հրաժարելու էիր : Ո՞չ ապաքէն դեռ  
քու առջեւդ երանութիւն մը պիտի կրնայիր տեսնալ :  
Սեւ ձորձը ուսերուդ վրայ և ձիւնափայլ վարշամա-  
կը ճակարդ անցունելէ առաջ՝ պէտք չէր որ աչքդ

կեանքիդ բողքոջուն դարունին սեւեռէիր : Այիթէ՝  
ստուերամած ու լոխն հաստառութեան մը մէջ միայն  
ովասի զանէիր հոգւոյդ անզուսդ պատրանքը : Ի՞նչ  
կ'ըսես, կը սխալի՞մ արդեօք, եթէ ոչ մայրապետական-  
կեանքը քիչ մը անհանգութելի կը զանեմ :

Ի՞նչ որ է, այլես մեզի կը մնայ շնորհաւորել քու-  
մայրապետական պաշտօնդ և մաղթել որ երկար-  
կեանք ու երանուէտ առարիներ պարզեւէ քեզ Ամե-  
նարարձրեալն Աստուած :

Սպասելով նամակիդ  
մնամ յարգանօք  
ԱՐՄԷՆ

Նամակը յանձնաբարեալ ըրի և գոհունակ սըր-  
տով սպասեցի պատասխանին :

Զարժացայ որ ասաներկու օր չանցած՝ ստացայ Օր-  
թամարայէն զրութիւնն մը, որով կը յայտնէր իր ես-  
զերական կեանքի սխալի պարագան զոր ծածկած էր-  
մենէ և իր պատմութեան ընթացքին չէր համարձա-  
կած յայտնել :

Ահա՝ այդ զրութիւնը :

Երեան, 8 Յունիս 1929:

Յարգելի

Պարսն Արմէն Շիտանեան

Վառնա

Յարգելի Պարսն,

Նամակնիդ ստացայ և կը փութամ պատասխա-  
նել : Այնքան ուրախութիւնն զդացել եմ որ զրած-

տաենս չեմ կարող արցունքներս զսպել : Հոգիս լեցուել է : Ինծի այնպէս կուգայ որ տաելիքներս պիտի մոռանամ և գողափարներս պիտի չը կարենամ յըստակօրէն արտայսոյտել :

Այո՛, առաջին նոմուկիս մէջ գրած էի որ շատ ըսելիքներ ունիմ : Ատոնք իմ եղերտկան պատմութեանս կակծալի պարագաներն են զորս չէի համարձակեր քու ընտոնեկան յարկիդ ներքեւ գտնոււծ ժամանակս յայտնել : Բայց այսօր պիտի յայտնեմ որ իմ ողբերգութիւնս գրած տաենդ այդ թոքուն կէտերն ալ յիշատակիս :

« . . . Երբ Կովկասէն հեռացայ և բաժնուեցայ Տատիսնա իշխանունիէն, յդի ըլլալս չէի գիտեր : Երկու տմիս ետքն էր որ հասկցայ թէ Վաղդէնէն ինծի և սիրոյ պառւղ » մը կը մեար : Օտեսա հասնելուս պէս, առաջին գործս եղաւ այրի կնոջ մը տան մէջ սենեակ մը վարձել և անոր յայտնել թէ յդի էի : Տանտիրունիս իր ծերունի հօրը հետ հեռաւոր արուարձանի մը մէջ կ'ապրէր և կը կոչուէր Թէրէզա Բավլովկա : Բարի ու աշխատասէր կին մըն էր : Սիրոց պիս ու գուրգուրաց վրաս :

Ծննդաբերութիւնս տեղի ունեցու « Հերօօնաքի » հիւանդանոցին մէջ : Եւ որպէսզի կարենայի համալսարանի դասընթացքներուն հետեւիլ, պէտք էր իրրժանկամարդ աղջիկ մը ներկայանայի տնօրէնութեան : Ահա՛, այդ պատճառաւ, նորածին ողջիկս յանձնեցի գայեակի մը : Դայեակը ժամանակ մը սնուցանելէ և շարունակ ինձմէ զրամներ ստանալէ ետքը՝ յանձկարծ անյայտ եղաւ : Փուճ տեղ ջանացի տնոր ուր երթալը հասկնալ : Բնաւ տեղեկութիւն մը տուող չեղաւ : Դրացիներն ըսին թէ նորածինին հետ շողեկառքով հեռացաւ Օտեսայէն : Ալ յոյս կարեցի : Մա-

Դառանդ որ չեի կրնոր շատ հետապնդել, նկատի ու նեհայով իմ զրութիւնս :

Արդ, առաջ տարի ետքը, երբ բաղդ ունեցայ մեր սիրելի Հայուսատանը մտնելու և՝ ուխտիս համաձայն՝ Մայրապետանոցին մէջ աղջկանց յատկացուած կըրթական յարկաբաժնին ուսուցչունի ըլլալու, ահա աղջիկս կը զանեմ : Թէ ի՞նչպէս որս բաղդը ունեցայ սրամի եմ :

Այս յարկաբաժնինը, ուր ես ուսուցչութիւն կ'ընէի, 10—14 տարու ծաղկատի աղջկանց յատկացուած էր : Առանք ամէնքն ու որբուհիներ էին : Ես հատաքրքիր էի իմանուու թէ այդ որբուհիները ո՛ր քաղաքներէն եկած էին և քանի տարեկան եղած տան որբանոցը մտած էին :

Այնպէս պատահեցաւ որ օրին մէկն ու իմ աղջիկս քննութեան առնեմ :

— Ազուոր Բօլինս, ըսի իրեն, հապա զուն չը յայտնեցիր ինծի թէ ու՞ր է քու ծննդավայրդ :

Աղջիկս, — որուն անունը Բօլին արձունուգրուած էր, — այտերը շառապունոծ՝ ոչքիրուս մէջ նոյնեցու և պատասխանեց :

— Ես Գանձոկի զեղերից եմ, սակայն իմացել եմ որ ծննդավայրո Օտեսա է եղել :

— Օտեսա . . . հեղձկացի ես : Կը յիշե՞ս զուն ոյդ քաղաքը :

— Ա'չ . . . չեմ յիշեր . . . որովհետեւ իմացել եմ որ մէկ տարու եղած տան անկից հեռացել եմ :

— Հապա ուսկի՞ց իմացար որ քու ծննդավայրդ Օտեսա է եղել :

— Այս կինը՝ որ Մայրապետանոցի անօրէնուհիին յահձնեց զիս, օր մը հիւանդապահուհիի մը կը յայտնէր թէ ես իր հարազատ աղջիկը չեի, այլ «պատա-

հական անձէ » մը ծնունդ առած էի : Նոյնպէս իմացայ որ մայրս ողջ էր . . . : Իմ անունս Բօլին Ստամուէլեանց չէ էղել. բոյց որպէս զի այդ կնոջը ընտանիքին պատկանիմ, փոխած են անունս և այս կեղծանունին կցած են Ստամուէլեանց մականունն, որ իրենց ազգանունն է : Գիտցածներս տառնք են : Շատանգամ խօսակցութիւննին գաղտնի կ'ընէին, որովհետեւ նշմորեցին որ ես կը հետաքրքրուիմ և ականջ կը դնեմ իրենց ըսածներուն :

— Ո՛ւէ յիշատակ մը չունի՞ս քու հարադատ մօրմէդ :

— Ունի՞մ . . . դողդղաց Բօլին : Սա մանեակը ունիմ . . .

Բարակ ոսկեղէն շղթայով մը վղէն կախուած մանեակը ձեռքս առի և փղձկած ձայնով մը հարցուցի.

— Այս մանեակին երկու կափարիչները բացած ես . . .

— Ո՛չ . . . որովհետեւ բանտլիք կափարիչներ չունի այդ մանեակը, մրմնջեց Բօլին :

Այն ատեն ցոյց տուի աննշմարելի կոճակ մը և մատս անոր վրայ սեղմելով բացի :

Կափարիչներէն մէկուն վրայ կնոջ մը լուսանընկար և միւսին՝ այր մարդու մը լուսանկարը փակցուած էին :

— Ահա՝ քու մայրդ, խղզուեցայ ես . . .

Բօլին պահ մը սարսաւց ու երեսս նայեցաւ, Ուղեց ձչել, ուղեց գրկաց մէջ նետուիլ . . . բայց արձանացաւ ու մնաց : Անոր շրթունքները դողդղացին և կերպարանքը մթնցաւ, այլայլեցաւ . . .

— Միւս նկարն ալ հայրդ է . . . յարեցի ես՝ ինքզինք դսպելու ջանալով :

Այդ պահուն հիւանդապահուհին մտաւ և յայտնեց

թէ անօրէնուհին զիս իր մատ կը հրաւիրէր :

Հեռացայ Բալինէն : Ան քարացած էր կարծես ու  
անդէն չէր կրնար շարժիլ : Անոր ծաղկատի հոգւոյն  
մէջ ալեկոծում մը կար . . .

— Ետ ի՞նչ երկար քարակ խօսակցութիւն ունէիք  
Արմենուշա մար հատ, հարցուցած է հիւանդապահու-  
հին, կարող եմ արդիօք իմանալ :

Բալին զաղանիքը ծածկած է :

Այդ որը կարելի չկատ Բալին անսելու, որով-  
հանե իր դաստիանին մէջ զա չունէի, բայց հատեւ-  
եալ որը, առառուն ժամը առանի առևններ ոն առանձ-  
նառենեակա մատ և յուզումծ ձայնով մը ինծի հար-  
ցուց :

— Կը պազատիմ . . . յայտնեցէք թէ ի՞նչպէս  
կ'ըլլայ որ զուք ճանչցած էք իմ ծնողքս և թէ ու՞ր  
կը զանուին :

Ալ չը կրցի հանդուրժել : Հոգեկան ներքին խը-  
սովք զալարեց զիս : Ատքի ելոյ և զանի գրկացա  
մէջ առնելով բացազանչեցի.

— Ե՞ս . . . ե՞ս եմ քու եղերաբաղդ մայրդ . . .

— Դու՞ն . . . զու՞ն . . . հեղձկաց աղջիկս ու զը-  
լուխը ուժզին կերպով սեղմեց կուրծքիս վրայ :

— Գնո՞ւ . . . բաւակա՞ն է . . . թող մէկը չը անսէ  
մեղ : Ամէն բան զաղանի պիտի պահենք որ հիւան-  
դապահուհին չը կասկածի : Մինակ թէ զիսե՞ս արդ-  
եօք ո՞ր ժամանուկ հաս կուզայ քեզ բերող կինը :

— Ան ոմէն ժամանակ չի զար : Տարին հազիւ-  
մէկ երկու անգամ կը անսեմ զինքը : Եւ որովհետ-  
ուհ երկու ամիսէն ետքը մենք արձակուրդ կ'ունետ-  
նանք, ոն առեն անպատճառ կուզայ և Գոնձուկ կը  
առնի զիս :

— Խի՞ստ լու, հիմակ հանդարա սրաովդ զնո՞ւ

դասերդ պատրաստէ : Քու անունդ Տիանա է և մա-  
կանունդ Բարունակեանց է :

— Հայպա՞ քու անունդ . . . հապա՞ հօգու անունը . . .  
— Անունս թամարա է, իսկ հանգուցեալ հօրդ  
անունը բժիշկ Վազգէն էր :

— Ուրեմն հայրս մեռա՞ծ է :

— Այո՞ . . . մեռած է . . .

— Աղջիկս հառաջանք մը հանեց բերնէն ու բաժ-  
նուեցաւ ինէ :

Նամակս չառ երկար եղոււ : Առ այժմ բաւկը  
համարեմ և կը խոսանամ յաջորդ նամակով մը  
յայտնել աւելի կսկծալի տառապանքներ զոր քաշեցի :

Յարգանքներս տիկնոջդ և համբոյրներս սիրու-  
սուն դաւակացդ :

Բարեւներով  
ԱՐՄԵՆՈՒԻԾ

Եղերական նամակը՝ զոր ստացայ Թամարայէն,  
բոլոր էութիւնս վրզովեց : Զըսպասեցի, անմիջապէս  
հետեւեալ պատասխանը գրեցի :

Վառնա, 21 Օունիս 1929

Համեստուհի

Օր. Արմենուշ Մուրատեանց

Երևան

Բնկճուտա՞ծ, մորմոքուա՞ծ ու դառնացած հոգիով  
մը կը պատասխանեմ նամակիդ :

Արդարե, քու կետնքիդ ողբերդութիւնը չափա-

զանց ցաւալի է : Տառապանքներդ՝ դոր կը նկարագրիս ինձի, այնքան խորհրդաւոր ու մթին են, որ զրեթէ տռապելուկան կը գտանան :

Որքա՞ն ուրախ պիտի ըլլայինք երբ ժամանակին մեղի յայտնէիր թէ սիրատուն աղջիկ զաւակ մը ունեցած ես : Այն առեն կրնայինք վատոնելի և պատուաւոր ընտանիքի մը յանձնել :

Բայց զուն ծածկեցիր մենէ և բոլոր ցաւդ և մայրական զգացումդ չանցացիր խեղզել :

Այսօր բաղդին բերմամբ կը գտնես սիրատուն աղջիկը՝ սակայն կը զրիս թէ ո Յաջորդ նամակովս աւելի ցաւալի պարագաներ պիտի յայտնեմ » Արդեօք ի՞նչ են այդ ցաւալի պարագաները : Միթէ՛ վերջ չը դատն քու զժրաղղութիւններդ : Միթէ՛ ճակատագիրդ միշտ պիտի հարածէ քեզ :

Գալով մեղի, աւազ, թամարա՛, մենք ալ երջանիկ չեղանք : Պուլիարիս մտանք թէ չէ, ահա՛ հիւանդացաւ զաւակնիս և,— բժշկութան ամէն խնամք օգուտ մը չունենալով,— կ'նքեց իր մահկանացուն և Հիմոկ իր անցիշտառակ գերեզմանը Շումէն քաղքին գերեզմանառունն է : Ես պարզ քար մը գնել տուածեմ անոր հողակոյտին վրայ, և հետեւեալ տողերը քանդակուած են այդ տնչուք սորտքարին վրայ.

«Աս նաևզի քափառական նայուն վալամենիկի որդին Սարգիս Շիտանեան » :

Այդ գերեզմանը հեռու թողուցինք և այսօր հասանաւոծ ենք վառնա քաղաքը :

Քու սիրական եղբայրդ էր Սարգիս : Դուն մեծ յայսեր կուտայիր մեղի և շատ անդամներ կ'ըսէիր թէ

« Բարի տղայ մըն է և լաւ ապագայ մը կը խոսանանայ » :

Երկինքը խլեց այդ յոյսը մենէ : Բայց « Կամք Տեսառն օրհնեալ եղիցի » ըսինք և այլպէս մեր խոր վիշտը ջանացինք զսպել :

Դէտք է որ դուն ալ քու վիշտերուդ մէջ նախախանամութեան ապաւինիս և երբէ՛ք չը յուսահատիս :

Սպասելով անմիջական պատասխանիդ

Յարդանքներով

ԱՐՄԵՆ

Արդարեւ տասներեք օրէն յանձնաբարեալ նամակ՝  
մը առի յորում դժբաղդ Թամարա կը յայտնէր իր  
տառապանքները :

Երեւան, 2 Յուլիս 1929

### Մեծայարդ

Պարոն Արմէն Շիտոնեան

Վառնա

Արտասուեցի՛ երբ նամակդ կարսղացայ ծայրէ ի  
ծայր կարգուլ :

Պահ մը մոռացութեան տուի տառապանքներս և  
զգացի թէ քու զժբաղդութիւնդ աւելի՛ չարաշուք և  
ուելի դառն եղած է քան թէ իմու :

Այս՛, բարի էր զաւակդ և կը խոսանար նեցուկ  
մը ըլլու քու ծերութեանդ :

Ո՞հ, ո՞վ զիտէ, ո՞րքան աղի արցունքներ կը թառ  
փէ տիկինը ... : Աստուած համբերութիւն տայ իրեն :  
Եը յիշե՛մ . . . ան պատմած է ինծի Ռումանիոյ մէջ

քուցած թշուտոսւթիւնն և այն թափառական կեանքը զոր վիճուկոծ էր քեզի դժնէ հակատաղիր մը :

Պատմութիւնս խոսացեր էի չորունակել, սակայն ժամերով ձեռքս տուջ չգնոց որ տող մը դրէի ինչպէս համարձակէի ձեր եղերական վիճակը աւելի զանացնելու :

Մէկ երկու օր եաքնէ որ սիրոս քիչ մը հանդարակցած կըզգամ և ձեռքս կ'առնեմ դրիչս :

... Յայտնոծ էի թէ Տիանս աղջիկս դտած էի, սակայն ինչպէս ընէի որ ան Մայրապետանոցը չի մնար : Ա՞ւր կրնայի փախցունել զինքը : Յետոյ ձերբակալուած պարագային՝ ինչ ապացոյցներ պիտի ունենայի արարքս արգարացնելու համար :

Այսուհանգերձ, ովէտք էր օր տուջ թաքստոց մը զանէի և աղջկանս հետ հեռանայի Մայրապետանոցէն Աւամի ճաշի տաեն բարեկամուհիի մը դացի և այս որաշումս անար յայտնեցի : Բարեկամուհիս պատրաստակամութիւն յայտնեց որ մեղ կրնար տպահով տեղ մը տանիի : Աւրախութեամբ Մայրապետանոց վերդադայ և աղջկանս ըսի որ կէս զիշերուան մօտ քովքս գայ : Իմ ննջառանեակս ընդարձակ պարտէղի մը վրայ կը նայեր Մայրապետանոցին պահապանը չէր կրնար մէեր փախուատը տեսնել :

Այսպէս յաջողեցայ զիշերանց աղջկանս հետ բարեկամուհիս տունը փախչիլ :

Ես այն համոզումն ունէի թէ սեէ կտուկածի տեղի տուած չէի և թէ զիշերապոն սասիկանները նշմարուծ չէին մեղ, սակայն խարուած էի Հետեւած էր մեղ սասիկան մը և նշանակած էր մեր բնակարանի թիւը : Աստիկոնը չէ թէ տեղեկութիւն ունէր մեր փախուատի մասին, այլ անիկա կտուկած էր մեր զիշերուան ուշ տաեն փողոց ելլալնուա համար :

Արդ, երբ հետեւեալ օրը Մայրապետանոցի տնօրէնուունին ոստիկանութեան լուր կուտայ որ հիւանդանոցէն հեռացած են մայրապետ մը և տասը տարու աղջիկ մը, ոյն ատեն մեզ հետապնդող ոստիկանը կը յայտնէ թէ դիտէ մեր թաքստոցը, հետեւաբար կէս օրչեղած ոստիկան մը և թաղապետական պաշտօնեայ մը կուգան բարեկամունիիս և կը պահանջեն որ յանձնուինք :

Ի՞նչ կրնայինք ընել, ստիպուեցանք ես ու աղջիկս ոստիկանապետին ներկայանալ, պէտք է խոսառվանիլ թէ առջի բերան ոստիկանապետը շատ սիրալիր ընդունելութիւն մը ըրաւ և մեղմ ձայնով մը հարցաքննեց զիս :

— Դուն մայրապետ մըն ես, ըստ ոն, ի՞նչուայս աղջկան հետ փախուստ տուած ես Մայրապետանոցէն :

— Պարոն ոստիկանապետ, պատոսխանեցի մորամոքուած ձայնով՝ մը, նախ դիտցէք որ ոյս աղջիկը իմ հարազատ զաւակս է ...

— Ի՞նչպէս ... ոյս աղջիկը քու հարազատ զաւակն է ...

— Այո՛ ...

— Հապա ո՞վ է տիկին Նարդունի Սամուէլիանց ...

— Այդ կինը չարագործ մըն է ... ան աղջիկս առած փախած է ... : Ես տասը տարի ետքն է որ կը զանեմ զաւակս :

— Ապացոյց ... ի՞նչ ապացոյց ունիս աղջիկը քուկդ ըլլալուն ...

— Աւա՛զ, Պարոն ոստիկանապետ, ուեէ ապացոյց չունիմ, բացի աղջկանս վզէն կախուած մանեակէ մը, որուն մէջ զեանզուած է իմ և նշանածիս լուսանը կարները ...

— Հասկցա՞յ որ քրթմիջեց ոստիկանուպետը. ըստ է թէ օրինաւոր ամուսնութեան մը ծնունդ չէ այս աղջիկդ ։ Նշանոսն մը երբ ծնունդ առայ մանկան մը, անիկա իրաւունք չունի և հայր ո կոչուելու և Օրէնքը թոյլ չի տար որ մանկան տիրանան ծնունդ տը- սողները ։ Աս՝ այսպէս ըլլուլով հանգերձ, զարձեալ պիտի կրնայիր աղջկանդ տիրանալ, և թէ ապօքինի միջոցներով չը փախցունէիր զանի։ Քու արարքը քրիստոն է, և ովէտք է որ ընդհանուր զատախա- զութեան յանձնեմ քեզ, իսկ աղջիկդ առամ Մայրա- պետանցի տնօրիչնունին։ Աւրիշ միջոց չըկայ և ու- րիշ կերպ չեմ կրնար կատարել պարտականութիւնա-

Այս վերջին խօսքերը յայտնած տակն ուսմիկանութեառը խառնած էր իր կերպարանքը :

Արագ և մեքինաբար ստքի ելաւ և հեռախոսին  
դյուժին անցաւ։

Եսաւ չանցած՝ ահա՛ երկու սատիկաններ ներս մը լ-  
առնի ։

— Ընդհանուր Դատախաղին պաշտօնառելը առարկ այս կազմակերպութին, իսկ աղջիկը առաջնորդեցէ ։

Աղջիկո ճղից ... լացման ... ինկաւ սատիկանապետին սաքը, յետոյ խելայեկ կերպով դիրկո նետուեցաւ և մայր իմ » աղապահեց :

Աստիճանները սաժնեղին մեզ ...

Հիմակ Երևանի կանոնց կեզրոնտկան բանան եմ:

Յաջորդ նամակավուս պիտի յայտնեմ թէ ընդհանուր զատախաղը՝ Պարոն Առուբէն Խոնազատեանցինչ կերպով հարցաքննեց զիս :

## Յարգանքներու և բարեւներու ԱՐՄԵՆՈՒՅՆ

## ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

ԳԼՈՒԽԻ Բ.

Թամարայի նամակը քիչ մը ուշ ձեռքս հասաւ, որովհետեւ այս անգամ իր բարեկամուհիին յանձնածէր և խնդրած որ գերմանական փօստին միջոցաւ զրկուէր, որպէս զի կասկածի տեղի չը տար:

Այս պատճառաւ՝ ես ուլ գերմանական փօստին յանձնեցի քանի մը տողով նամակ մը և խնդրեցի որ շուտով տեղեկութիւն մը հազորդէր թէ՛ իր և թէ՛ իր տարաբաղդ աղջկան մտաին:

Նամակս ուղղակի իր բարեկամուհիին հասցէին զրկեցի:

Վառնա, 20 Յուլիս 1929

Համեստուհի Օր. Արմենուշ Մուրատեանց

Երեւան

Ստացայ նամակդ : Անհամբեր կը սպասեմ պատասխանիդ :

Կը յուսամ թէ արդարութիւնը շուտով երեւան պիտի գայ և դու քու զրկացդ մէջ պիտի ունենաս աիրասուն աղջիկդ :

Յարդանքներս բարեկամուհիդ և ձեզ

ԱՐՄԵՆ

Եւ ահա՝ 1929 Օգոստս 12 ին սասցայ թամարտային համակիս պատռախանը զոր զրուծ էր Երեւանի կոնսուլյացիոն կողբունական բանտին մէջ և յլուսծ իր բարեկամունիքին միշոցաւ :

Երեւան, 2 Օգոստս 1929

Բացարձակ գաղտնի

( Կեդր. բանա )

Յարդելի եղբայր,

Երկառղղ զոր բարեկամունիքիս հասցէին զրկած էիր, ժամանակին ձեռքս հասաւ :

Այժմ Երեւանի կանանց կեղրոնական բանտին մէկ անկիւնը քաշուած զաղանապէս կը զրեմ սոյն նամակս :

Եսիս բայմ թէ ընդէւ զատախազութեան պաշտօնառունը Զեկայի հասասառթիւն մըն է, որ ամէն լիսազարութիւն ունի զատապարահաւ մը դնդականարելու և կամ կախազան բարձրացնելու :

Արդ, կ'երեւակայես անշուշտ թէ ի՞նչ խստաբարոյ և անխիղճ մարդերու ձեռքն ինկած եմ :

Չեկայի պետք, — Բագրատ Մելիք - Նազարեանց, — բարձրանասակ, քառասունը անցուծ, յաղթանդամ ուցորենաթոյր կերպարանքով անձ մըն էր : Բոլորովին ածիլուած ըլլուլով՝ պալարուտ այտերը, կնճռոտած հակառը, թիվոտ ու կունտ գլուխը, թրթօշ շրթունքները սոսկում պատճառեցին ինձ :

Երբ զահլիճ մտայ, ան երենոսէ շինուած սեղանի մը քով նստած կարգ մը կնքուած թղթածրաբներ կը բանար, այդ պատճառաւ բաւական ատեն սաքի վրայ մնացի և երկիւղէս չը կրցի շարժում մը ընել :

Վերջապէս Պարոն Մելիք - Նազարեանց գլուխը

վեր առաւ և խոպտ ու ծանր ձայնով մը հարցուց :

— Դու՞ն ես Արմենուշ Մուրատեանցը :

— Այո՛, Պարո՛ն, մը միջնցի :

— Ասում ես թէ Բոլին Մուրատեանց կոչուած աղջիկը քու հարազատ աղջիկն է զոր ծնունդ է տուել և պատահական մի փողոցային ստահակ » : Ճիշտ է այս պատմութիւնը :

— Պարո՛ն . . . ո՛հ, խնդրո՞ւմ եմ . . . պազառո՞ւմ եմ . . . իմ հանգուցեալ նշանածիս մի՛ անարգէք . . . ան պատահական մի փողոցային ստահակ չէ եղել :

— Հա՛, հա՛, հա՛ . . . քրքջաց Զեկայի պետը ձեռաքը ուժքին կերպով սեղանին զարնելով : Եիտուկն ասած՝ գեղեցիկ է տռարկութիւնդ : Բայց չէ՞ որ դռնինք խոստվանել ես թէ օրինաւոր ամուսնութիւն չես կնքած, այլ մի անձի հետ կենակցել ես ու ծընունդ տուել էք մանկան : Ի՞նչպէս ուզում ես որ Օրէնքը իրաւունք տայ քեզի որ էտ և մեղապարտ յարաբերութեան պառւզը » քուկդ լինի : Եւ յետոյ ի՞նչպէս եղել է որ, ափկին Նարդուհի Սամուէլեանցի քով կը գանուի աղջիկդ : Հաւատալի՞ է որ ափկին Սամուէլեանց իրեն զաւակ նկատէ մի մանկիկ, որ մեղապարտ յարաբերութեան պառւզ է . . .

Այս խօսակցութեան պահուն ահա՛ սոսիկոն մը ներս մտաւ և այցաքարտ մը դրու սեղանին վրայ : Զեկայի պետը կարդաց այցաքարտն և հրամայեց ինձի որ քովի սենեակը քաշուիմ ու քիչ մը սպասեմ : Սենեակին դուռը բաց էր, միայն չուխայէ ծանրագին վարագոյրով մը կը գոցուէր, հետեւարտ շատ դիւրութեամբ կրնայի լսել Զեկայի պետին ներկայցուցին խօսակցութիւնը :

Կամաց մը վարագոյրին ճեղքուացքէն դահլիճին

առյն անկիւնն աչքու սեւեռացի ուր կը գտնուէր սեղանը :

Դողացի՛ . . . զալարում մը անցաւ բովանդակ էւրթինէս, երբ ահայ թէ Զեկոյի պետին քով թաւշապատ աթոսի մը վրայ շաղմած էր տիկին Նարդունի Ասմուէլիոնց :

Ահա՝ այդ վասոգի կնոջ ամբաստանութիւնը .

— . . . հողիւ մէկ երկու ամիս է եղել որ էտ անգամ ջլդիկը յաջողել է Մայրապետանոցում ուսուցչութեան պաշտօն վարել : Ինչպէս պատմում են՝ ան ջանք թափել է որ աղջիկս գլխից կարողանաց հանել : Թէ ինչու էտ վասութեան զիմել է, ախըր էտ որորադան կորող էք հոսկանալ . . . Յայտնի է թէ էտ ջլդիկը նորատակ ունեցել է շուտով մի անցադիր ձեռք բերել և որոտանման մեկնիլ . . . ուր պիտի կարողանոր շահագործել աղջիանս չքնող գեղեցիւթիւնը . . .

— Արզարութիւնը շուտով վրայ հասաւ, տիկին, զուք նորից բաղդաւոր էք եղել որ սատիկանութեանը յաջողեց ձերբակալել էտ թշուտականը : Այժմ կորող էք հանդիսաւ ընել : Զարագործը մեր ձեռքումն է և շուտով պիտի զատարարանուի :

Զը կրցի հանդուրժել : Ամէն վատնդ աչքս տոի ու զոհինին մտոյ :

Հիմա դէմ առ դէմ էինք և իրորու աչաց մէջ սեւեռած էինք մեր նոյյումծքները :

— Թշուտակակա՞մ՞ն . . . որութիւցի՛ անզուսպ ձայնով մը, միթէ՞ զուն խիզճ չունիս, պատիւ չունի՞ս, Աստումծ չունի՞ս, որ այդ քսովնելի ամբաստանոււթիւններովզ իմ արիւս կը մտնես : Զը բաւե՞ր որ այսքան տարիներ լացուցեր ևս զիս և հողեհատոր ման-

կանս կարօտը քաշել տուեր : Խիղճդ ի՞նչպէս թոյք կուտայ քեղի որ դուն զաւկիս տէր ըլլալ կուղես :

— Պարոն Մելիք - Նազորեանց, բարկացաւ տիւ կինը, տեսնում էք, լսում էք . . . նու նախառում է զիս, խնդրում եմ որ նկատի տռնէք դրա խօսքերը . . .

Այս նկատողութիւնները ընելէ ետքը մհքենաբար ոտքի ելաւ տիկին Սամուէլեանց ու մեկնիլ ուզեց :

— Մի՛ մռանաք թէ առ այժմ աղջիկդ պիտի մը նայ, յարեց Զեկայի պետք :

Երբ տիկին Սամուէլեանց դահլիճէն դուրս ելաւ, այն տաեն Զեկայի պետք վաւաշոտ նայուածք մը նետեց վրաս և մեղմ ձայնով մը ըստւ .

— Նստեցէք :

Հնազանդեցայ :

— Դուն կարող ես աղջիկդ փրկել, դիտել տուաւ Զեկայի պետք, միայն թէ իմ խորհուրդներուս հետեւելու ես : Աղջկանդ փրկութիւնը քու ձեռքումն է . . .

— Բաէ՛ք, խնդրեմ, ի՞նչ ընել պէտք է, հեղձկացի ես :

— Օհօ՛ . . . միթէ բոցոյայտել հարկաւոր է . . .

— Անշուշտ : Որովհետեւ ձեռքէս եկածը չը պիտի խնայեմ անոր համար :

— Ուրեմն ո իմս եղի՛ր » . . .

Այլագունեցայ և ներքին զայրոյթս հազիւ կորող եղայ զսպելու :

— Ես ամէն բան եմ . . . ասիկա գիտնալու է, յարեց թշուառականը, կարող եմ քեզ կախազան հանել տալ, և չի պիտի գանես մէկը որ իմ ձեռքից տպատէ քեզ : Լաւ մտածէ՛ և որոշումդ տուր : Այսօր կամ վաղը, — այդ միենայն է ինձ համար, վա՛յ եթէ այս բանը ուրիշին յայտնես, այն առան աղջկանդ մահը պիտի տեսնես և ապա պիտի զնդակահարուիս, Զը

պիտի խնայեմ ամենէն վայրադ պատիժներս թէ՛ քեղի  
և թէ՛ քու աղջկանդ համար :

— Պարո՞ն . . . ի՞նչողէս կը համարձակիք այդ առա-  
ջարկութիւնն ընելու դժբաղզ և թշուառ մէկու մը, որ  
ձենէ զթութիւն և արդարութիւն կը սպասէ, բացազան-  
չեցի ես աներկիսող ու խրստ ձայնով մը :

— Լոէ՞ . . . զոչեց ան ու ոստիկան մը կանչելով՝  
հրամայեց որ բանտ առաջնորդէ զիս :

Այսպէս, մօտ երկու ամիս կը ըլլայ որ բանտն եմ :  
Տեղեկացայ որ տիկին Ասմուելեանց յաջողած է աղջիկս  
Մայրագետանոցէն առնել ու իր առւնը տանիլ : Ուրիշ  
ընելիք չմնար ինծի, եթէ ոչ միջոցներ գտնել ու բան-  
տէն փախուստ տալ : Առ այժմ բանտապահուհին շատ սի-  
րավ կը վարուի հետ : Ան ընիկ Դանձակեցի է և իմ  
տարաբազդ ճնողքս շտո լու կը ճանչնայ եղեք : Եթէ  
այս բարեսիրու պառաւին միջոցաւ կարենամ ինքոյնքս  
անգամ մը բանտէն զուրս նետել, այլևս իմ ձեռքս պի-  
տի ըլլայ աղջիկս : Երաւ է թէ քանի մը անգամ Պարոն  
Մելիք-Նազարեանց այցելեց բանտը, սակայն չհամարձա-  
կեցաւ քովս զայս : Մինակ թէ բանտապահուհին իմա-  
ցայ որ ան պատուիրած է եղեք թէ՛ ուտելիքիս և թէ՛  
հարկ եղած պէտքերուս մասին հոգ տանիլ : Յետոյ իմա-  
ցայ որ Զեկայի առեանին պիտի ներկայանամ քիչ ժա-  
մանակէն :

Ուրիշ զրելիք չունիմ, Պարոն Շիտանեա՞ն, հետեւ  
արար կը սպասեմ նամակիոդ :

Յարկանքներս ամէնքիոդ  
ԱՐՄԵՆՈՒԹԻՇ

Սոյն նամակը ստանալուս պէս՝ դարձեա՛լ երկտող  
մը զրեցի:

Վառնա, 1 Սեպտ. 1929

Համեսառենի

Օր. Արմենուշ Մուրատեանց

Երեւան

Ժամանակին ձեռքս հասաւ նամակդ. այդ մասին անհոգ եղիք : Հոգելկան դառն անձկութեամբ կը սպասեմ նոր տեղեկութիւններուդ : Կը յուսամ թէ արդարութիւնը շուտով երեւան պիտի դայ :

Ձեռքս չերթար ուրիշ բաներ գրելու . միայն անհամբեր կը սպասեմ նամակիս պատասխանին :

Յարգանօք

ԱՐՄԷՆ

Պատասխանը ստացայ 21 օր յետոյ. ահա' թէ ի՞նչ գրած էր Օր. Թամարա :

Երեւան, 12 Սեպտ. 1929

Յարգելի

Պարսն Արմէն Շիտանեան

Վառնա

. . . Գիտեմ թէ եղերական պատմութեանս վերջաւորութեան կը սպասես, ահա' այդ սպատճառաւ նամակդ ստացայ թէ չէ, գաղտնի կերպով անկիւն մը քաշուեցայ բանտին մէջ և զբացի ողբերգութեանս շարունակութիւնը:

Յայտնած էի թէ բոլոր յոյս գրած էի բանտապահուհիս վրայ և կը ջանայի որ անոր միջոցաւ խոյժ տամ

բանակն։ Ասկայն ու բաղդէս, ասկէց տասն որ առաջ պաշտօնագուրի եղաւ ան, և անոր տեղ դժնէտեսիլ ու չարողի պառաւ մը յաջորդեց, որուն համար կ'ըսնն թէ Զեկայի զործակալունին եղած է։ Աւքեմն ի՞նչ ընէի . . . ի՞նչ կերպ մտածէի։

Ադ ճարը վկար։ Գիշեր մը պատահեցաւ որ պահակը զինով վիճակի մը մէջ էր և զուովն մէկ անկիւնը քաշտած կը քնանար։ Ես զիտեցի որ պահակը պիտի չկրնար նշմարել զիս, երբ ես զաղացողի կերպով մը զուրս նեռուէի։ Եւ այզպէս ալ ըրի։ Գիշերուան ժամը երկու քին բանակն խոյն տարով մօտակայ անտառ մը պալատանեցայ։ Առոտուան զէմ մօտակայ հայ զիւզ մը զացի և ծերունի վարժապետի մը տունը մտայ։ Այդ ծերունի վարժապետը տաճկանայ մըն էր և կ'առզերէր առանձին։ Ես պատահմամբ էր որ անոր ընակարանին զուոր զարկի, որովհետեւ զեզին ծայրը կը զտնուէր։

Կերպարանքին զատելով՝ այն համոզումն ունեցայ որ ան բարեհամբոցը ու առաքինի մէկն էր։ Մօտեցայ իրեն, անոր երկու ծեռքերը համբուրեցի և արտասուելով յայտնեցի դրոթիւնու։

— Մի՛ . . . ամէն բան հասկցայ, նկատել տուաւ ծերունի վարժապետը։ Հիմա վստահ եղիր որ կեանքդ վտանովէ զերծ է, ոտտիկանութիւնը չկրնար կասկածիլ որ զուն իմ քովս կը զանուիս։ Ժամանակ մը հոս մնայէ ետքը՝ միջոց մը ձեռք կ'առնենք՝ Բուսաստանի խորերը զրկելու քեզ։

— Բա՛ց . . . զոզպզացի ես ու չանք ըրի որ զաղանիքս ծածկեմ։

— Ի՞նչ կայ . . . արդեօք կասկած կ'ընես որ նեռստանի ներքին քաղաքներու մէջ ալ հանդիսա պիտի չմողուն քեզ։

— Ո՞չ, այդ մասին ապահով եմ. միայն թէ . . .

— Եթէ գաղտնիք մը ունիս, մի՛ ծածկեր, ևս հօր մը պէս ձեռքէս եկածը պիտի չլինայիմ:

— Ես նուիրական պարտականութիւն մը ունիմ զոր պէտք է կատարեմ. և առոր համար է որ մահս աչքս առի ու խոյս տուի բանտէն:

— Չե՞ս կրնար յայտնել լինծի:

Արտասուելով պատմեցի թէ աղջիկ մ'ունէի, զոր ընտանիքի մը հոգածութեան յանձնած էի: Այդ չարասիրտ ընտանիքը կ'ուրանայ թէ իմս է աղջիկը: Հիմակ Գանձակի գեղեցէն մշկուն մէջ կ'ապրի ան աղջկանս հետ: Պէտք է այդ ընտանիքն ձեռքէն աղատեմ աղջիկս:

— Չունի՞ս աղացոց մը աղջիկը քուկդ ըլլալուն, ընդհատեց ծերունի վարժապետը:

— Չունի՞մ . . . որովհետեւ օրինաւոր ամսունութիւն մը չինքած՝ նշանածս սպանուեցաւ. և այդ տարարադդ մանկիկո ընկերային անողոք օրէնքով ապօրինի նկատուեցաւ: Այն ատեն Օտեսայի համալսարանը կը յաճախէի և չէի կրնար յայտնել թէ մանկիկ մը ունիմ:

— Աղէ՛կ, այդ մասին ի՞նչ կը մտածես:

— Ամեն վտանդ աչքս պիտի առնեմ և պիտի փախցունեմ աղջիկս: Ան գիտէ զիս ու ճանցած է թէ իր մայրն եմ: Բաւական է որ իմանայ ու՞ր ըլլալս. վասահ եմ թէ լինքնաբերաբար պիտի դայ . . .

— Այն ատեն զուն հանդարա եղիր և տունէս մի՛ հեռանար: Գանձակ շատ հեռու չէ: Ես մուրացկանի մը կերպարանքով այդ դիւղը կը մտնեմ և աղջկանդ կը յայտնեմ քու հոս ըլլալդ. բայց անկէ տուած զէպի արտասահման մեկնելու անցազիր մը հարկաւոր է որպէսզի իսկոյն հեռանաք Խորհրդային երկիրներէն: Թէեւ զըժուար է անցազրի խնդիրը, սակայն անցազրի պաշտօնեաց

մը կը ճամշնամ որ կաշառք ստանալով կ'ընէ այդ դոր-  
ծողոթիւնը : Աւրեմն վազու ընէ սկսեալ ևս սիստի աշ-  
խառնիմ անցաղիր մը ձեռք բերելու :


Հիմտ աղաս եւ և ապահով կեանք մը տնիմ : Ճես-  
նի՛նք սիստի յաջողի՞մ աղջկանս հետ արտասահման մել-  
նելու : Ե՛սոյսուեմ պատսսխանիղ :

Յարդանօք

ԹԱՐԱՐԱՆ ՄՈՒԲԱՏԵԱՆՑ

Յ. Գ. Բարեկամուհիս զիսէ դիւզս : Անոր հասցեով  
զրկէ նամակդ :

Եսին



## ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

ԳԼՈՒԽ 4.

Օտեսա, 19 Մեծութ. 1929

Յարգելի

Տիար Արմէն Շիտանեան

Վառնա

Նամակիս պատասխանը չստացած, ծերունի վարժապետին չնորհիւ յաջողեցայ աղջիկս փափցուն ել Աւքբանիոյ մայրաքաղաքը, Օտեսա : Չպիտի պատմիմ թէ այդ տուաքինի անձը որքան չարչարուեցաւ ինձի համար, միայն պիտի ըսեմ թէ բարութիւնը բոլորովին չնջուած չէ մարդկային սրտերէն և թէ կը գանուին անձեր, որոնք առառածային վեհութիւն մը ունին :

Այժմ կը պատրաստուիմ Լեհաստան մեկնելու, որովհետեւ անցագիրս այնաեղի համար պատրաստուած է :

Առ այժմ ուրիշ գրելիք չունիմ : Բնդունեցէք իմ անկեղծ յարգանքներս և յայտնեցէք ավելի տիկնոջդ և աղջկանու :

Երբ Լեհաստանէն նամակ զբեմ, անշուշտ եմ որ պիտի բարեհաճիք պատասխանել :

Տիանա ձեռքերնիդ կը համբռուի :

Յարգանքներով

ԹԱՄԱՐՄ ՄՈՒՐՍՏԵԱՆՑ

Այսպէս տարաքաղղ թամարտ, ա'յնքան դարձուրեսականքներէ ետքը, կը յաջուի իր սլաշտելի աղջիկը փրկել վասողի կնոջ մը ձեռքէն և կ'ապաստանի ազգայ երկիր մը:

Իր նուժակին թէ և ժամանակին պատասխանած էի, առկայն ինքը արգէն մեկնած է եղիր:

Սպասեցի որ Ենաստանէն նամակ մը ստանամ:

\* \* \*

... Եւ ահա՛ երկու երեք որ չսնցած՝ ստացայ զըրութիւն մը, որ աւելի՛ ցաւալի և եղերդական պարագայ մը կը պարզէր:

Դարձուիս, 23 Մելոտ, 1929

Յարգելի

Տիար Արմէն Շիռանեան

Վառնա

Թանի մը որ տառջ նուժակիս մէջ կը յայտնէի թէ և Ա՛ ազգա ու ապահով է իմ զրութիւնս ։ Աւա՛զ, այս առջերս զրոծ տաենս չես կրնուր մտարերել թէ ինչ սոսկալի ու անլուր զու մը կը լարուի իմ դէմա:

Երբ հազիւ վոքքիկ բնակարան մը զտած ու սիրակցորդ աղջկանս հետ հանգստացած էի, ահա կէս գիշերուան մօտ հրդեհ մը կը ծագի և մեր բնակած չէն-

Քը կ'սկսի այրիլ : Մթութեան մէջ դուրս կը նետուինք ևս ու աղջիկս : Մինչև որ հրշէջ գունդը կը հասնի, արդէն ամբողջ չենքը մոխիր դարձած էր : Սարսափէս խելքս կորսնցուցած էի և չէի մտածեր թէ ուր էր աղջիկս : Յաւական ժամանակ վերջը փընտըսեցի աղջիկս, բայց ի զուր անիկա անյայտ եղած էր :

Առառուան դէմ լուր տուի ոստիկանութեան թէ աղջիկս կորսուած է : Ալ հրդեհէն կրած վեասս բոլորովին մոռցայ :

Փուլճ տեղ ոստիկանութիւնն ամէն միջոց ձեռք առաւ աղջկանս հետքը գտնելու համար : Ամբողջ շաբաթ մը սրտատրոփ սպասեցի : Միայն թէ մտքէս չանցուցի թէ այս խորհրդաւոր անյայտացումը կատարուած էր Զեկոյի գործակալներու միջոցաւ, մինչև որ իրիկուն մը պառաւ կին մը ներկայացաւ և յայնեց թէ աղջկանս ուր ըլլութ պիտի ըսէր ինծի, եթէ գաղտնիքը պահելու խօսք տայի :

— Նո՞յնիսկ այս գիշեր կրնաս աղջիկդ տեսնել, նկատել առւաւ, պառաւը, բաւական է որ խորհուրդիս հետեւիս : Հակառակ պարագային՝ զիտցիր որ թէ՛ քու և թէ՛ աղջկանդ կեանքը վտանգի տոկ պիտի րւլայ :

Տառապանքը առնական կորով մը և անվեհեր սիրտ մը մտցուցած էր իմ էութեանս մէջ, հետեւար առանց մտածելու թէ դաւադրութեան մը զոհ կ'երթամ, խօնք առւի պառաւին և կէս գիշերուան մօտ հետեւեցայ իրեն քաղքէն բաւական հեռու դըսնուող գիւղ մը :

Պառաւը տան մը ցանկալատին չհասած՝ հրամայական ձայնով մը ըստաւ.

— Կեցի՞ր . . . պէտք է որ աչքերդ դոց ըլլան և  
դիտնաս թէ ուր կը մտնես :

Առարկութիւն չըրի : Թողուցի որ կապէ աչքերս:  
Յետոյ ձեռքէս բռնուծ տռաջնորդեց զիս :

Մթին ու նեղլիկ սենելի մը մէջ մտնելէս ետքը՝  
քակեց պառաւը աչքերս ու աղօտ լոյս մը պլալացող  
լոմբ բոր մը վառեց :

Յոդնած ու ընկճուած՝ հին ու խարխլած աթոռի  
մը վրայ նատեցայ : Պառաւը սենելակին գուրս ելու  
ու լսեցի որ զուռը կզակեց : Երկիւզս աւելի եղաւ ու  
անմիջապէս զէպի դուռն ուղղուեցայ և հասկցայ որ  
բանտարկուած էի :

Անցաւ մասաւորապէս կէս ժամ : Անձկութեամբ  
կ'սպասէի :

— Ո՞վ էր այս ջատուկը, մտածեցի իւրովի, ին-  
չո՞ւ հաւատացի իր խօսքին ու եկայ ինկայ այս նԵ-  
կուզի մը նմանող սենելիին մէջ : Արգեօք ի՞նչ զաւ  
կը պատրաստէ որ զուռը կզակեց ու բանտարկեց զիս . . .

Այս խորհրդածութիւններու մէջ էի, ահա՛ դուռը  
բացուեցաւ և սեմին վրայ երեւաւ մարդ մը : որ  
յամբաքայլ զէպի իմ կեցած անկիւնս յառաջացաւ :

Պլալացող յամբարի մը աղօտ լոյսը ցոյց տուաւ  
եկող անձին ո՞վ ըլլալը անիկա ուրիշ մէկը չէր, եթէ  
ոչ Զեկայի Պետք — Պորոն Մելիք - Նազարեանց :

— Դո՞ւն . . . ա՞հ, զո՞ւն հոս, ճշեցի բոլոր ուժովս  
ու խոյացայ զէպի զուռը :

— Ի զո՞ւր է պոռչառուքդ, հեղնեց ան ու դրապա-  
նէն հրազէն մը հանելով մօտեցաւ ինծի : Կը տեսնե՞ս  
այս վեցնարուածը. թէ քու և թէ աղջկանդ կեանքը  
մէկ վայրեկեանէն վերջ պիտի գտնէ, եթէ չարունա-  
կես յամառիլ : Յանձնուէ՛ ինծի . . . տն ատեն թէ զու-

երջանիկ պիտի ըլլաս և թէ՛ աղջիկդ, որ ձեռքիս մէջըն է : Ուրիշ կերպով ազատելիք չունիս : Ես յատկապէս թողուցի որ դուն բանտէն խոյս տաս : Զերբարակալել չտուի քեզ որ Խորհրդային սահմաններէն հեռու վայր մը երթաս : Գիտցի՛ր որ կը սիրեմ քեզ և կուղեմ որ իմս ըլլաս. ա՛յս է նպատակս և որոշումս :

— Ո՛չ, ո՛չ . . . ես քու կինդ չեմ կրնար ըլլալ, բացագանցեցի խրոխտ ու առնական ձայնով մը, դուն դազան մէկն ես, դուն վայրագ ու անգութ ես, դուն ո՛չ խիղճ ունիս և ո՛չ ալ Աստուած . . . : Ահա՛ բաց է կուրծքս. կրակէ՛, կրակէ՛ . . . մի՛ կենար. թո՛ղ արիւնս ձեռքերուդ վրայ ժայթքէ՛, այս կը պահանջէ իմ պատիւս . . . :

Գազանը խելակորոյս վիճակի մը մէջ վրաս յարձակեցաւ ու բռնի կերպով զիս գետին նետել ուզեց, Բոլոր ուժովս մաքառեցայ : Այդ միջոցին էր որ անոր ձեռքէն հրազէնը վար ինկաւ ու ես յափշտոկելով կը րակեցի անոր ճակարին :

Ինկա՞ւ ան . . . և անոր մահը վայրկենական եղաւ : Թողուցի զինքը արեան ճապաղիքներու մէջ և գրապանէն դրան բանալին առնելով բացի ու դուրս նետուեցայ :

Հրազէնի ճայնը առնելով մօտակայ տուներու բընակիչները հասան և ոստիկան, ոստիկան » պոռացին : Ոստիկաններն ամէն կողմէ շրջապատեցին զիս և ոստիկանա ոուն տարին :

Հոն խոսառվանեցայ թէ ոճիրը գործողը ես էի և թէ սպանուողը Խորհրդային Հայաստանի Զեկայի պետըն էր, որ զիս ծուղակը ձգելով, պատիւս բռնարսը կուզէր :

Դատական քննութեամբ հասկցուեցաւ որ այդ  
դադանը կարգ մը թուղթեր ունէր դրապանին մէջ, ո-  
րոնք կը հաստատէին իր Զեկայի պետ ըլլալը :

Արդարութիւնը չուշացաւ : Լեհական կտուալարութիւնը անպարտ արձակեց զիս և աղջիկս ալ ինձի յանձնեց :

Հիմա բարձրագոյն վարժարանի մը մէջ ուսուցչութեան պաշտօն ստանձնած եմ :

Եցիւ թէ ճակատագիրս այսքա՞ն տոռապանքներով վերջանար :

8 напомин

• 1111111



## ՊԱՏԿԵՐ ԶՈՐՅՈՐԴ

Դ. ԳԼՈՒԽԻ

Վարչակիութեա, 2 Հոկտ. 1929

Մհծայաբդ

Պարսն Արմէն Շիտանեան

Վառահան

Արցունքով ու հեկեկանքով է որ սոյն երկտաղս  
կը գրեմ ձեզի . . .

Ո'չ, անկարելի է որ կարենամ նկարագրել ա'յն  
եղերական դրութիւնս զոր ճակատագիրս վիճակեց  
ինձիւ

Աւազ . . . ա'լ որբուհի մըն եմ . . ., Մայրս եր-  
կու օր տռաջ թունաւորեցին . . . ան չարաչար տան-  
ջանքներով մեռաւ . . .

Անէ՛ծք, հազար անէ՛ծք այն ձեռքին որ անխղձօ-  
բէն մատուռակեց թոյնը . . . :

Չեմ գիտե՛ր . . . առայժմ բարի ոռւս ընտանիքի  
մը տունը կը գտնուիմ. բայց թէ ի՞նչ պիտի ըլլայ-  
իմ վիճակս, ատիկս չեմ գիտեր,

Անո՞ւ ներփառել կը զբկեմ ձեզ տեղւոյս ոստիկա-  
նու թեմն օրաշատառկան զեկոյցը՝ հրաժարակուած ողե-  
տու թեմն օրաշատառը ներթին մէջ :

Մնամ յարդանօք

Ազակիր Արքուհի

Տիլնել.

Առյն երկառողը գոլարեց էութիւնս ու ժամերով  
ուշակորոյս վիճակի մը ժամանեց զիս :

Խակոյն թերթը կարդացնել առեի և անա՛ ինչ որ  
աեղեկացայ :

« . . . Երեկ զիշեր թունաւորուած զանուեցաւ  
հայ կին մը քաղքին հեռաւոր արաւորձաններէն մէ-  
կին անկիւնը զանուող տան մը մէջ : Յիշեալ հայ կի-  
նը մէկ երկու ամիս առաջ սպանեաց էր Խորհրդային  
Հայաստանի Զեկոյի պետը՝ իր օրամիւր օրաշապանի-  
լու համար : Դատարանը մնադարա արձակած էր զին-  
քը : Բայց, ինչովէս կ'երեւի, այս ոճիրը փոխ զրէժի  
մը օրամատու զանուուլ, Զեկոյի պետին ընկ երները  
միջոց զատն և թունաւորեցին կինը :

« Աստիկանութիւնը խիստ և ազգու միջոցներ  
ձեռք առած է այս ստորաքարշ ոճիրին հեղինակները  
զանելու համար :

« Կը հաւասառեի որ այս եղերաբազգ զոհը նոյն  
երեխոյ սուս սրամաւի մը առւնը զացած և անկից վե-  
րադաշնալէն հաքն է որ զգացեր է թէ թունաւոր-  
ուած է : Այդ օրամատը նոյն զիշերը անյայս եղած է  
և անօր հետքն ու չէ զանուած :

« Կը յուսացուի որ այս գարշելի ոճիրին հեղինակները շուտով ձեռք պիտի անցուին : Առ այժմ ոստիկանութիւնը ստիպուած է վերապահութեամբ շարժիլ . . . » :

Այս պաշտօնական զեկոյցը կը մատնանշէր թէ խեղճ Թամարան փոխ վրէժի մը զոհն եղած էր :

Եւ ահա', այսպէս ան կը վերջացնէր իր կեանքը, թողնելով օտարութեան մէջ իր սիրակցորդ աղջիկը :









Գիւ Ե. Դ. 3

ՏՊԱՐԱՆ “ՄԱՍԻՍ”  
Սեփ. Յ. Ազապլար

---

Printed in Egypte



